



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

15513

21/42 - Կազօր
Հեղափոխական պահանջման
1905/0

891.99

5-76

97.

11

11

6 NOV 2011


15513

թիվ 4

ՄԻՐ—ՀԱՅՈՐ

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՊԱԿՆԵՐ

“ՄԱՐՐԱԿ” ԽՈՐԴ
ՄԵԼ ՕՇԱՅ Պատմութեան
ԿՈԽԹԵԿ
ԱՐԲԱՆՈՑ ՀԱՅՈՐՈՒ



Տպարան ՀԱՅՈՐԵՆՔԻ

27 Beach St., Boston, Mass., (U. S. A.)

1905

831.32
S-76

թիվ 4

Մ Ի Ր - Հ Ա Զ Օ Ր

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՊԱԿՆԵՐ



(Արտաստանակ «Հայրենիք» Շաբաթաթերթէն)

S պ ա լ ա ն «ՀԱՅԲԵՆԻՔ»

27 Beach St. Boston, Mass. (U. S. A.)

1905

15513

02.07.2013

43956



«ՄՐՐԻԿ» ԽՄԲԻ ՄԷԿ ՕՐԻԱՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

(Թորդոմի Յիշատակին)



Խաւար գիշեր մըն էր, երկինքը թանձր ամպերով ծածկւած. կենդանութիւնը չկար, կարծես. ո՛չ կեանք, ո՛չ շարժում: Խաւարի մէջ իրար ետեկ անորոշ ստւերներ՝ կարծես երկրի ճեղքրոտուքէ մը դուրս ինկած՝ խորհրդաւոր լոռութեամբ կը քալէին: Դաշտավայր մը, շուրջը ամայի, ո՛չ մարդ, ո՛չ մարդասուն. դաշտի գիւղերուն մէջ լոյսը հանդած, կեանքը դադրած. երկիրը կը խորդար, մարդիկ իրենց աները քաշւած կը խորդային, Աստւած ալ կը խորդար ամպերով ծածկած երկինքին մէջ:

Խորհրդաւոր ստւերները անձայն, անշշուկ, զգուշօրէն կ'առաջանային. ստէալ կանգ առելով շրջակացը կը դիտէին: Խաւարի մարդիկ էին արդեօք, խաւարով ծածկւած. ուր կէ՞ կուգային, ու՞ր կ'երթային....

Եթէ մէկը այդ պահուն մօտիկ գտնէր այդ չարագուշակ երկայթով ստւերներուն, հետագայ խօսակցութիւնը պիտի լոէր, որը ցած ձայնով մը կը փոփսային անոնք իրար ականջի, կարծես իրենք իսկ վախնալով իրենց ձայնը լսելէ:



— « Վատա՞հ ես թէ ճամբան չկորսնցուցինք» :
 — « Այո՛, ձեռքիս հինգ մատներուն պէս ծանօթ եմ
այս տեղերուն» :
 — « Դեռ շատ մնա՞ց» :
 — « Երկու ժամ» :
 — « Ապահովաբար» :
 — « Հըմ» :
 — « Ո՞ր գիւղը պիտի իջնենք» .
 — « Դ»
 — « Կազմակերպութիւն կայ հոն» .
 — « Հըմ'մ» :
 — « Կառավարական դինոր կայ արդեօք» .
 — « Հըմ'մ» :
 — « Ի՞նչ հըմ տօ՛, զինոր կայ» .
 — « Աստւած գիտէ» .
 — « Ի՞նչու չես ըսեր՝ սատանան գիտէ» .
 — « Ատ աւելի շիտակ է» .
 — « Տէ՛, քշէ»

* *

Կ'երթային . բայց ու՞ր . թանձր խաւարին մէջ՝ մարդ
անկարող էր իր սեփական քիթը տեսնել , ուր մնաց ճամ-
բան — եթէ միայն ճամբայ կայ հոն : Զիաւորներ էին , ե-
րեսյթին նայելով հեռաւոր վայրէ մը կուգային . հասարակ
ճամբորդներ ըլլալու չէին սակայն , ոչ ալ պանդիստութենէ
տուն վերադադողներ . հետերնին ո՛չ անկողին կար , ոչ ալ
սնտուկ , պանդուխտներու անհրաժեշտ իրերը . ոչինչ չու-
նէին , ոչինչ . միայն խաւարին մէջ կը նշմարւէին ուսերնին
ձգած հրացանները , կողքերնէն կախւած սրերը , ատրճա-
նակներ , առի շեղ և խաչածե ձգւած փամփշտնոցներ , մէջ-
քերնուն չորս բոլորը երկու երեք շարք նորէն փամփշտնոց-
ներ , պայուսակնուն մէջ լցուցած նորէն փամփշտնոց . . .
Զինւած էին , զինւած մինչեւ տատամները :

Սրիւնի մարդիկ էին . գժւար թէ . արիւնի մարդոց
շատերը արիւնի վախկոտներ կ'ըլլան : իսկ ասոնք
բայց դաշտի մէջ ինկած վայրի գաղաններու նման
սողացողներ էին , վագրի պէս յարձակող , կայծակի պէս
զարկող . . . խաւարի ծոցէն դուրս ինկած ոգիներ , լոյսին
մէջ հալող . կարծես միս ոսկորէ շինւած չըլլային , անե-

ըկոյթ , աննիւթական . բայց դոյ էին . և դաշտի բնակիչները
գիտէին որ կան ու կ'ապրին այդպիսիները . հայը հապար-
տութեամբ կը հաւատար անոնց գոյութեանը , քիւրաը երկիւ-
ղով , թիւրքը՝ սարսափով : Շատերը կ'ուզէին տեսած ըլ-
լալ այդ անտեսանելիները , տեսած ըլլալու սարսափով
համակւած ըլլալու համար : Հայերը , դաշտի վիզը ծուռ
ռայաները , անոնց անունը լսած տեսնին — թիւրքերու քով
կ'անիծէին անոնք , որովհետեւ կ'զգային թէ ակամայ օրհ-
նութիւն պիտի թափէր իրենց շրթունքներէն . ու հեռու
կը փախչէին , որովհետեւ ներքին ուժ մը անոնց կողմը կը
կ'առաջէր իրենք : Հրապարակաւ կը հայհոյէին , առանձին
կ'աղօթէին . «Փա՛ռք քեզ , Աստւած , փա՛ռք քեզ , լուս աշ-
քով արժանի էրիր մեղ հայու զինւորն ալ տեսնելու» :
Հայու զինւոր . . . ի՞նչ . . . կարծես բառերը բերնիդ կը
խառննին , ականջներուդ խորթ կը թւի . կը սիրես , բայց կը
դժւարիս հաւատալ , բայց տարօրինակ քաղցրութիւն մը ունի ,
ու մինչդեռ տարակուսանքով մը կը ծոռուտկես դէմքդ ,
շրթունքներդ մեքենօրէն կը կրկնեն «Հայու զինւոր , հայու
զինւոր , հայու զինւոր» . . . ու կը զայրանաս ինքիր վարդ ,
զինւոր , հայու զինւորը : անկարող ես մտքիդ մէջ պատկերացնել հայ զինւորը :
որ անկարող ինչու շարան-շարան չեն անցնիր առ-
ու՞ր է հայ զինւորը , ինչու շարան-շարան չեն անցնիր առ-
ջևէդ հայ տարապով , պատառապէն ու շողշողուն , գլուխնին
վեր բռնած՝ հապար և ուրախ : ինչու չես տեսներ , որպէս
զի տեսած ըլլալու երջանկութիւնը վայելես , կուրծքդ լցուի
ունիուն ուրախութեամբ , զգան թէ հայն ալ ազգ մըն է
իր անկախութեամբ և ուրիշ բախտաւոր ազգերու նման ,
կը կրնայ կեանք ունենալ , ազգային ինքնուրոյն կեանք : Ուր
կը կրնայ կեանք ունենալ , ազգային ինքնուրոյն կեանք : Ուր
է հայ զինւորը . . . թերհաւա՞ս ես , կ'ուզես տեսած ըլլալ
հայ զինւորը . . . համար , հաւատալ պաշտելու համար հայ զինւորը ,
հաւատալու համար , հաւատալ պաշտելու համար հայ զինւորը ,
խեղճ մարդ . . . Աչքո՞վդ տեսած ըլլալ կ'ուզես , լաւ . . .

* * *
Խաւար է , աչքերդ չեն կրնար չոկել քարը ծառէն .
միապաղաղ սեռութիւն մը կը տարածւի չորսդիդ . առջեղ
նայէ՛ , աչքերդ պիտի վարժւին մութին ու պիտի նշմարես
տարտամ ստեղներ , որոնք զգուշութեամբ կը շարժւին :
կեցի՛ր . . . չըլլայ որ շարժիս տեղէդ . խաւարին մէջ ամէն
շարժում թշնամի է զինւորին . չունչդ փորդ քաշէ , չըլլայ
մը լաւուկ մը լաւ . տեսած քաշտել կ'ուզես , լաւ . . .

սահմանութեան մէջ փալիքացող աչքերը կը տեսնե՞ս, կարծես արծւի աչքեր ըլլան ատոնք. առնական կրծքերնուն տակ դարերու վրէժը դիզւած փոթորիկներ կը հանէ, հրաբուխի պէս կ'որոտայ կուրծքերնուն տակ դարերու վրէժը, վայ թէ հրաբուխը պայթի... ներսիդինին բռնկող կրակէն կը ցոլան աչքերը, թշնամու արիւնով գինովցած աչքերը: Տե՛ս զգեստնին. երկար ճամբորդութեան մէջ ծուիկ ծուիկ եղած է ու պաշարի տոպլակնին դատարկ, անօթի են ու շատերը խոտ կը ծամեն... բայց նայէ՝ անոնց աներկիւղ երեսներուն, արևէն սեցած վճռական դէմքերուն. հո՞ն, ազգին ապագան պիտի կարդաս, մահւան դէմ քմծիծաղ մը... անոնց կրծքին տակ բաբախող տաղւած սիրա մը պիտի գտնես, կնոջ մը սրտէն աւելի կարեկից, աւելի քնքուշ դէպի տառապողները — անգութ, անկարեկից դէպի թշնամին... Խեղճ մարդ, դուն չես գիտեր թէ ինչո՞ւ կ'ապրիս, բայց անոնք գիտեն թէ ինչո՞ւ կ'երթան մեռնելու: Ո՞վէ անոնց առաջնորդը — քու թշւառութիւնդ: Ո՞վ մզեց անոնք այդ ճամբան — կեանքը: Ու՞ր կ'երթան — դէպի մահ: Ինչո՞ւ — որպէսզի իրենց մահով կեանք առնէ ժողովուրդը: Տուն տեղ չունի՞ն, ետևնին չե՞ն նայիր իրենց հայրենի օճախը փնտուելու — կը նային՝ մոռնալու համար. մէկ օճախ ունին՝ հայրենիքը: Հապ մայր, քոյր չունի՞ն, կամ սիրական մը իրենք փնտոող, կարօտնին քաշող — ունին, արիւնի մէջ լողացող ժողովուրդը: Ահա՛ հայ զինորը:

Այդ չարագուշակ ստերները, այդ խաւարի մարդիկը փիտայիներ էին, ժողովուրդին հարազատ զաւակները, ու բոնք երկար օրեր անհնարին նեղութիւններ քաշելով հասած էին վերջապէս Մ... դաշար, մօտ էր իրենց նպատակէտար, ո՞վ գիտէ թերևս մօտեցեր էին և իրենց կեանքի վախճանին:

Ճամբայ ելած էին, առանց չու՞տ տեղ հասնելու մէծ յոյս մը ունենալու. դժւար էր երևակայել անգամ թէ Յ-9 օր առանց ո՞ւէս պատահարի պիտի կրնային անցնիլ երկրի մը մէջէն, ուր ամէն մէկ քայլափոխին վտանգ մը կը տնկուի առջեկ, ուր ամէն մէկ քայլը արիւնով կ'առնի, ուր ամէն բան թշնամի է քեզի, թիւրքը, քիւրտը, կառավարութիւնը — եթէ դաշտի մէջէն է ուղիդ — թէ ճամբան, թէ ժարաւը, ու այդ բոլորին փոխարէն ոչ մէկ օդնութիւն, ո՞չ մէկդիւրացուցիչ մէջոց, ո՞չ մէկ բարեկամ.

միայն գիտակցութիւն մը — որ ամէնը կ'արժէ, որով կը դիմագրաւես բոլոր թշնամիներուդ, որով ներշնչւած կ'երթաս առաջ — պարտքդ կատարած ըլլալու գիտակցութիւնը: Մահւընէ չես վախենար, դէպի մա՛հ կ'երթաս, ոչինչ չունիս կորսնցնելիք, ամբողջը ունիս շահելիք:

Բոլոր արգելքները մէկդի նետած, նեղութիւնները արհամարհած, ցուրտին, բուքին, արևի, անձրկի տակ միշտ առաջ քալած, դաշտը հասեր էին: Մեռնելու եկած էին, ու նոր կեանք կ'ստանային մայրերկուի մէջ. ի՞նչ երջանկութիւն. այդ կեանքը նորէն պիտի կրնային զոհաբերել ժողովուրդի սուրբ դատին համար:

Նոր ցանւած արտի մը մէջէն կ'անցնէին. նախորդ օրւան անձրելք կակուզ հողը թրջած, չափազանց կը դժւառացնէր ձիերու քայլերը. մօտեցեր էին Դ. գիւղին. հոն բացնէր ձիերու քայլերը. իսկ միւս գիւեր Սասուն պիտի ըլլային...

Ամբողջ ճամբորդութեան միջոցին այդ աստիճան ծայրակը զգուշութիւն չէին բանեցուցած. քանի մօտեցեր էին որոշւած վայրին, այնքան ալ աւելցեր էր յոյսը՝ տեղ հասունելու, փափաքը՝ ընկերները գրկելու: Յեղափոխականի մարելու մօտ ճրագի մը պլազումին. ո՞չ յոյսը կը նմանի մարելու մօտ ճրագի մը պլազումին. կը մարի, ո՞չ ալ պայծառ կերպով կը լուսաւորէ. բայց կայ: Առանց յոյսի ֆիտայու կեանքը անտանելի պիտի ըլլար. հայ զինորը անօթի՝ կը յուսայ, նեղութեան մէջ՝ կը յուսայ, կուի մէջ՝ կը յուսայ, հոգեաբքի մէջ՝ կը յուսայ ասայ, կուի մէջ՝ կը յուսայ, հոգեաբքի մէջ՝ կը յուսայ ապագայի յաղթանակին: Յոյսը յեղափոխութեան ջիղն է, ապագայի յաղթանակին: Յոյսը յեղափոխութեան ջիղն է, անձնազոհութիւնը՝ միսը. երկուքը իրար խառնւած՝ կը կազմեն ֆիտային:

* * *

Խումբը հիմա ինկած էր երկու արտերու միջև գտնւող նեղ շաւզի մը վրայ. քառորդ ժամ մըն ալ շարունակեցին ճամբան, միենոյն լուութեան մէջ. խումբին ուղեցոյցը կանգնեցաւ յանկարծ ու անմիջապէս իրեն մօտ գտնւող խմբապէտին դառնալով՝ ըստաւ.

— « Ալ հոս կենանք» .

— « ինչ ու» .

— « Քիչ մնաց, լաւ է որ լուր տանք», ու ցուցամատները բերնին երկու անկիւնները կոխած, երկար մը սուլեց: Ամբողջ խումբը ականջ կտրած՝ սրտատրոփ կ'սպասէր պա-

տառիսանի մը : Ոչինչ չէր երկեր շրջակայքը . միայն մթութեան վարժ աչքեր հաղիւ կը նշմարէին բաւական տարածութեան վրայ , իրար մօտ փոււած մութ զանգւածներ — Դ . գիւղն էր ան : Հինդ ծանր վայրկեաններ անցան . սպասողական տառապագին դրութիւն մը խումբին համար . ամէնափոքր լուկ մը , տերեկի խշխչոց մը ելէքտրական հոսանքի պէս կը ցնցէր անոնք : Սակայն ո՛չ մէկ ձայն , ո՛չ մէկ շարժում չէր պատասխանած իրենց կոչին , կարծես հոն կեանքը տեղի տւած ըլլար մահւան . գիւղը մարդաբնակ վայր մը չէր , այլ հին աւերակներու կոյտ մը — այնքան շա՞տ հայաստանի մէջ...

Ֆիտայիներէն ոմանք սկսան քրթմնջել «ինչ ու պատասխան չի գար , շարունակենք ճամբան» : Սպասողական դրութիւնը անորոշ վտանգ մը ունի , որը ամէնքը կ'զգան , բայց ոչ չի տեսներ : Խումբը կրնայ անհամբեր ըլլալ , կրնայ զայրանալ յապաղումի համար , բայց ուղեցոյցը անտարբեր է անոնց ըսածներուն , ան գիտէ իր գործը , իր որոշ հաշիւն ունի ան : Ուղեցոյցը երեք չ'ենթարկւիր խումբի պահանջներուն . խմբին մէջ առանձնաշնորհեալ դիրք մը ունի ան . իրաւ է թէ խմբապետը ղեկավարն է խմբին , բայց ուղեցոյցն է խմբին առաջնորդը . մէկը խմբին ուժը կը ներկայացնէ , միւսը ապահովութիւնը . երկուքն ալ անհրաժեշտութիւններ . ուր ապահովութիւնն է ինդրի նիւթը , հոն ամէնքը կը խոնարհին ուղեցոյցին հեղինակութեան առջէ :

Վերջապէս ուղեցոյցն ալ սպասելէ ձանձրացած՝ նորէն կրկնեց սուլոցը , այս անդամ աւելի բարձր ու երկար . բարեխստաբար շատ չսպասեցին . հեռուէն սուլոցի երկար և ձիգ ձայն մը պատասխանեց , դէմքերը պարզւեցան , շարժում մը սկսաւ խումբին մէջ : Խաւարին մէջ հաղիւ նըշմարելի սուեր մը երեցաւ , որ քանի կը մօտենար՝ մարդկային ձև կ'ստանար . 50 քայլ հեռու՝ դիմացէն եկողը ձայն տւաւ .

— « Հէ՛յ , ո՞վ էքն .

— « Տօ՛ , մենք ենք . . . է՛ . . . »

— « Դուք ո՞վ էքն :

— « Ե՛ս , Աւտօն :

— « Վա՛յ , քու հոգուն դուրպան , Աւտօ ճան» , ու ըստ երը արտի մէջէն վազեց դէպի խումբը , ուղեցոյցը ձիէն իջած էր . երկու ընկերները իրարու դիրկ ինկան :

— « Է՞ս ինչ խապար է , Աւտօ , ինչո՞ւ առաջուց իմաց չտւիք , բնաւ լուր չունէինք թէ նոր խումբ պիտի գայ» :

— « Է՛հ , ասպէս պատահեցաւ» , պատասխանեց Աւտօն , ու դառնալով խմբապետին . « պարոն ջան , ձիերէն իջէք» :

Ֆիտայիները ակնթարթի մը մէջ ձիերէն իջած ու անոնց սանձերէն բռնած կ'սպասէին . դիմաւորող երիտասարդը մօտեցաւ խմբապետին .

— « Բարով ըլլայ ձեր գալուստը , հազար բարով , մեր գլխի վրայ . Ասուած զօրութիւն տայ , սուրբ Կարապետ կարողութիւն տայ ձեզ . մեծ է հայի Ասուածը , մեր հեռաւոր աղբարներ մեզ քեօմակ չընեն , մեր նեղ սհաթին չհասնին , ի՞նչ կ'ըլլայ մեր վիճակ . ձեր ճանին մատաղ , դուք մեր աչքի լուսն էք , ձեր ճամբան սպասելով մեր աչքերը կուրցան . վերջապէս հասաք , մեզի եթիմ չձգեցիք , արունի օրերուն իզուր չսպասեցինք ձեզ : Քալեցէք , աղբարներ , տունով տեղով ձեր ծառաներն ենք . գիւղը ձերն է , ունեցած չունեցածնիս ձերն է , մենք ալ ձերն ենք» ու խոշոր խոշոր արցունքի կաթիւներ կը թափէին նորեկի աչքերէն :

Գեղջուկ հայորդու սրտաբուխ խօսքերը խորապէս յուղեցին ֆիտայիները , իսկ խմբապետը իբր ամբողջ պատասխան , ալինդ մը պլւած երիտասարդին , համբոյրներով ծածկեց ան . պահ մը գրկւած մնացին : Երկուքն ալ կ'արտաւեէին , ուղեցոյցը՝ քիչ մը հեռուն կանգնած՝ ինքն ալ կ'արտաւէր . Փիտայիներն ալ կ'արտաւեէին : Ինչե՛ր չէին ըսեր այդ արցունքները . . . Հեռաւոր եղբայրներ , արիւնի ծովի մէջէն անցնելով , օգնութեան կը հասնէին տառապանքի եղբայրներուն . անոնց արիւնը կուգար խառնւելու տեղացիներու արիւնին , արցունքը՝ արցունքին . կեանքի կուիւը միասին առաջ պիտի տանէին , տառապանքը բաժնէին , « Եռոյ պիտի վերնար մէջտեղէն , « մեր »ին համար պիտի գործէին . աւելի մեծ եղբայրացում մը կրնա՞ր երազւիլ արդեօք :

Խմբի տղաքը ձեռքէ ձեռք կը խլէին տեղացի կտրիճը :

Ասլան էր անունը , կարճահասակ , թիկնեղ տղայ մը , հազիւ քսան տարու :

Երբ վերջապէս գիրկընդիսառնումներն ու համբոյրները վերջ մը գտան , խումբը հետեւցաւ ուղեցոյցին ու Ասլանին , որոնք առաջ ինկեր , իրարու հետ խօսելով , կ'առաջնորդէին ինկան խումբը դէպի գիւղ :

— « Գիւղին մէջ շուն կայ — քիւրտ պահապան » կը կարցնէր ուղեցոյցը :

— « Կար, բայց անցեալ օր երդիքէն վար իյնալով ոտք կոտրեց, հիմա գզիրենց տանը շնթռկեր է . հազիւ թէ շաբաթէ մը կարողանայ ոտքի ելլել :»

— « Տէր Օվակը հո՞ս էն .»

— « Այո՛ ,»

— « Առտու լուր կուտաս անոր, հա, չմոռնամ ըսելու, աշխատէ որ գիւղին մէջ մարդ չիմանայ մեր գալը :»

— « Բա՞ն չունիս, ամբողջ գիւղը օրօրոցի լաճէն սկըսած մինչեւ պառաւները Ընկերութեան մարդ են, կօմիտէի գլխովը կ'երդնուն :»

— « Հը՞ , խումբին հաւնեցա՞ր ».

— « Փա՛ռք քեզ, Աստւած, սուվարի Փիտայի ալ տեսնքք :»

— « Ուրիշ բան չտեսա՞ր :»

— « Ի՞նչ է որ ».

— « Խմբապետի քովէն գալողի ձեռքինը ».

— « Ես բան չեմ տեսներ ».

— « Լաւ նայէ ».

— « Մի չարչըր իս, ըսէ է՛ .»

— « Դրօշակ ..»

— « Ի՞նչ ...»

— « Հայկական դրօշակ ..»

* *

Դրօշակ, ու կայծակէ զարնւածի պէս կանգնեցաւ երիտասարդը . աչքերուն չէր հաւտար, արդեօք իրա՞ւ էր . քովը կանգնողին ձեռքը հայոց դրօշակ . . . Դարեր անցեր էին, հայ հողի վրայ չէր ծածանած հայու դրօշակը, հիմա հեռու, շա՞տ հեռու տեղերէ բուռ մը քաջեր եկեր, հայկական դրօշակի հովանուն տակ, հին անցեալը կը վերականգնէին . Հայը երկար մեռելութենէ յարութիւն առած կը վերակենդանանար, արիւնէ վախցող հայը արիւն կը թափէր, զէնքէ սարսափող հայը՝ զէնքը պինդ կը դրկէր կրծքին, մահւան առջեւդողացող հայը՝ անվախ դէպի մահ կը դիմէր : Նախնական սթափումներ էին ասոնք . բայց հայը նոյնիսկ մոռցեր էր թէ ատենով հայ . ական դրօշակն ալ դոյութիւն ունէր, չէր կրնար երկա-

կայել թէ ան կրնար նորէն ծածանիլ հայ երկրին մէջ :

Ի՞նչ է դրօշակը, լաթի կտոր մը, ոչ աւելի ոչ պակաս, սակայն այդ անարժէք իրը ամբողջ ժողովրդի մը պատիւը կը ներկայացնէ . մարդիկ տուն տեղ ձգած կը մտնէին արիւնի ճամբան, անստուգութեան ճամբայ մը, ուրկէ, հազարաւորներ կ'երթան, բայց քիչեր կը վերադառնան, ու ամէն մարդ գիտէ ատ . ոչ ոք հոգ չ'ըներ սակայն իր անձնական ապահովութիւնը, գիտէին որ կեանքը վերջ մը ունի, ի՞նչ հոգ թէ այդ վերջը չուտով պիտի գայ անկողնի մէջ, թէ բաց գաշտի վրայ . իրենց պահանջը հրացան մըն է ու փամփուշներ : Բայց իրենց կեանքերուն համար անհոգ այդ մարդիկը՝ կը դողան դրօշակի ապահովութեանը վրայ . դրօշակը պէտք է յանձւի զօրախմբի ամէնաքաջին պահպանութեանը . կուի ատեն, յանկարծ, երբ թշնամու գնդակները վզգալով կը թափիթիկն Փիտայիներու չորս դին, երբ մարդ գլուխը քարէն վեր վերցնելու չի համարձադին, կիր, յանկարծ դրօշակիրը կ'իյնայ, կ'իյնայ նաև դրօշակը . Վայրկեան մը սակայն . ամէնավախկոտ զինորն իսկ դուրս կը թոշի իր ապահով դիրքէն, վեր բարձրացնելու ինկած դրօշակը : Ազգային պատիւն է ան, յանձնւած իրենց պաշտպանութեան . միշտ պէտք է ծածանի ան, քանի դեռ խըմբին վերջին մարդը կենդանի է . . .

Դրօշակը ոգեսորիչ, հմայիչ յատկութիւն մը ունի, ահա թէ ինչու Ասլանը աչքերը սկեռուած՝ կարծես երազի մը ազգեցութեան տակ՝ չէր ուզեր աչքերուն հաւտալ : Ի՞նչ, հայոց դրօշակն ալ պիտի տեսներ . . . ու ետ դարձաւ :

Ֆիտայիները խոնւած էին իրարու քով . Ասլանը լուռ մօտեցաւ անոնց, դրօշակիրի մօտ գնաց ու բռնելով դրօշակի ծայրէն, երկիւղածօրէն տարաւ շրթունքներուն . երկու խոր կաթիլ արցունքներ անոր դէմքէն սահեցան դրօշակին վրայ . . . Նւիրագործումն էր ատ :

* *

Հասեր էին գիւղ . Խաւարին մէջ, դռան մը առջեւ, աղօտ լոյս մը կ'երևէր . պառաւ կին մը դողդացող ձեռքով ճրագ մը բռնած, միւսով տանը դուռը կռնակի վրայ բաց կը պահէր :

— « Մարէ՛, պօռաց Ասլանը, մէկ ախոռի դուռը բաց, սուվարի Փիտայիներ եկան » :

— « Սուվարի Փիտայի՞ — կը մրմռար քթի տակէն պաւը տարակուսանքով . — սուվարի Փիտայի կ'ըլլայ որ» :

— « Հա՛, մարէ սուվարի Փիտայիներ են, ախոռը բաց, ձիերը տեղաւորենք» :

Պառաւը մօտեցաւ տան կողքի դռանը, բացաւ . նեխած, թանձր, անախորժ հոտ մը զարկաւ տղոց երեսին — ախոռն էր . 8 ձի հազիւ կրցան տեղաւորել հոն, մնացած . ներն ալ տարին ուրիշ ախոռ մը :

Մինչդեռ աղոց մէկ մասը ուղեցոյցի և Ասլանի հետ գնացին միւս ճիերը տեղաւորելու, խմբապետը քանի մը աղոց հետ հետեւցաւ պառաւին . դռնէն ներս մտնելէ ետք, անցան նեղ միջանցքէ մը ու ցալսերով հիւսւած երկրորդ դռնէ մըն ալ անցնելով, թոնրատունը հասան :

Ընդարձակ հոդատուն մըն էր ատ : Չորս կողմէն հողէ բարձր պատեր, առանց լուսամտի, նկուղի մը երկոյթ կուտայիին անոր . առաստաղի վրայ բացւած մէկ երկու ծակերէն օրէն մինչեւ օրս փոփոխութիւն չեն կրած կարծես . նոյնն էն, ինչ որ էին 2400 տարի առաջ :

Թոնրատունը — որ կը ծառայէ իրեւ խոհանոց, ճաշաբան, ննջարան — ընդարձակ քառակուսի սենեակ մըն էր, որու մէջ իրենց տեղն ունին նաև տան շունը, հաւերը, նոր ծնած հորթիկները են .

Տղաքը նստան թոնրի շուրջը, ի՞նչ տաք էր, ո՞րչափ ատեն էր որ կրակի շուրջը չէին բոլորած, մարդ մարդասուն չէին տեսած : Հազիւ տղաքը տեղաւորւած էին, պառաւը մեծ կաթսայով ջուր դրաւ պուխարին . պառաւը ուրախ էր . աշխատած ժամանակ աչքերը մերթ կասկածով դուռը կը դարձնէր, մերթ տղոց վրայ կը նետէր այնպիսի գորովալից նայեածքով մը, որ մայր մը միայն կրնայ ունենալ, երբեմն ալ հատ ու կտոր բառեր կը մրմիջէր . «Փա՛ռք քեզ Աստած . . . մատաշը ըլլամ անոնց արեին . . . սաղ սալամաթ հասան . . . սուվարի Փիտայի . . . ա՛լս զուլումի աչքը քոռական էր . մուրատառով մանչս հիմա ողջ ըլլար . . . »

— « Մարէ՛, — դարձաւ խմբապետը պառաւին, — կաթսայով ջուրը ինչո՞ւ դրիր» :

— « Կաթսան ինչո՞ւ դրի, պէխապէր մարդու պէս կը խօսիս, որդի, կաթսան կը դնեն ջուր տաքցնելու համար : »

— « Լաւ, բայց տաք ջուրը ինչո՞ւ համար է . . . »

— « Ինչու համար կ'ըլլայ, ոտք գլուխ լւալու համար . ճամբայէ եկած էք, զուրպան ըլլամ ձեր ոտացը, աշխարհք տեղ էք քալեր : Զուրը լաւ է, հանգստութիւն կուտայ . իմ կարօս ամէն ճամբու գալուն՝ դռնէն ներս մտնելուն պէս, «Մարէ ջան, ջուր տաքցուր ոսկորներս սաղ ջարդւած են» կը պոռար : Տեսնելու էիք ի՞նչ ճիվան երիտասարդ էր : Հասակը իզմէ սաշափ բարձր կար, (ու ձեռքը կրցածին շափ վեր կը վերցնէր գլխէն) հա՛, պուխարին կը վառէի ջուր կը տաքցնէի, գլուխը լաւ մը կը լւանայի, կը սանտրէի . . . էս սանտրով կը սանտրէի (ու ծոցէն փայտէ աժանկեկ սանտրը մը հանելով աղոց կը ցուցնէր), ճիվանս Մուշէն գը . նած էր նշանածին համար . . . ի՞նչպէս իրարու սաղ կուգային . . . նշանածը Տէր Օվակի թոռն էր, հազար աղջկան մէջ մէկ հատիկ . ամէն տեսնող մատ կը խածնէր : ‘Աղջի, ըսի օր մը, առ սա կապոյտ ուլունքները վզէդ անցուր, չար աչք շատ կայ գիւղին մէջ, զուլում մը կը բերեն գլխուղդ’ : Աստւած չկամեցաւ, որ անոնց թագն ու պասկը պագնէի, մուրազնուն չհասան, լալէ աչքերս կուրացան . . . ազիզ մանչու կսկիծ էր . . . անոր կորուսը սաղ գիւղը լացաւ . . . Տիւլմանի աչքը քեօննայ, ի՞նչ ճիվան էր, ամբողջ գաշտին մէջ անոր նմանը չէր դանւեր . . . Հա՛, լաւ մը կը լւայի, գլուխը կը սանտրէի . ‘Է՛հ, մարէ, կամաց սանտրէ, գլուխս ցաւցուցիր’ կը պոռար . ո՞վ մտիկ կ'ընէր, ես գործս գիտէի . սրտիս ուզածին պէս թէմիզ կը մաքրէի գլուխը . տեղաշորը թոնրի կուշտը կը փոէի, գլուխը բարձին դրածին պէս՝ աչքերը կը գոցէր, ժամբերով քովը նստած անուշ անուշ քնարները կը գիտէի : Աստւած զաւկի կսկիծ շտայ, զոռ բան է, զոռ . մէկ տարւան մէջ մազերս ճերմկցան, աչքերուս լուսը կուխաւարեցաւ . հիմա ողջ եղնէր, ձեզ տեսնէր, հոգին կուտար . . . Ա՛խ, որդի, սրտիս կսկիծը շտայ է, իմ օճախս մարեցաւ, ալ ի՞նչս մնաց . ողջորմած հոգին ընկերութեան մարդէր, շտայ անգամ օրերով կը կորսէր, ոչ ոք չէր գիտնար թէ ուր գնաց : ‘Որդի՛, ուր մնացիր’ կը հարցնէի վերադարձին . ձուղապ չէր տար, միայն կը խնդար, ծիծաղը բաւական էր, ալ բերանս վրայ չէր երթար որ բարկանայի . . . ‘Մարէ, կ'ըսէր, ես ազգիս ուղուրին պիտի մեռնիմ . մեռնիմ շտայ մի լար, աղբարս ալ իմ ճամբէս թող երթայ’ : Ասլանը տղայ էր, շտայ ճահիկ, խելքը բանի չէր հասներ . երբեմն եղբօր հրացանը գողնալով՝ որսի կ'երթար, ես ահ

ու դող կ'ելլէի, տղայ է պէլքի փորձանք մը հանէ, բայց
կարօն վրաս կը բարկանար, ‘Զգէ՛, կ'ըսէր, թող վարժւի.
Էս երկրին մէջ ապրողը թէ որ հրացանէ վախնայ, վա՛յ է
եկեր գլխուն՝։ Ասլանը լաւն է, բայց մէկէլը ուրիշ էր,
ուրիշ . . . Սերոր փաշի հետ էր, էնոր հետ զարկւաւ, թա-
մամ չորս սահաթ կռւեր են. կռւի հաւարը մինչև դաշտ
հասաւ . . . Գերեզման իսկ չունեցաւ կտրիճն։ Մէկ երթայի
երեսս հողին, քարին քսէի, արցունքովս թրջէի ձիվանիս
գերեզմանը, պէլքի սիրտս քիչ մը թեթևանար, կարօտս
առնէի» —ու պառաւը դողդոջուն ձեռքով գոգնոցը տարաւ
աչքերուն։

Ծանր, ճնշւած դրութեան մէջ էին տղաքը : Պառաւի
կցկուր խօսքերը բացեր էին իրենց առջև մէկը ընտանեկան
այն դժբախտութիւններէն, որուն նման անհամար դէպէքը
անընդհատ տեղի կ'ունենան Մայր երկրին մէջ, դատարկե-
լով՝ հայրէնի օճախէն : Կա՛ն ցաւեր, որոնք ողբալու
համար՝ ծով արցունք չեն բաւեր . կայ սուգ՝ որը միխիթա-
րելու համար բառեր ստեղծւած չեն, կան վայրկեաններ
երբ լուելը նախընտրելի է խօսելէն : Ոչ մէկը չէր համարձա-
կեր միխիթարական բառ մը ըսկել . մեռելային լուութիւն մը
կը տիրէր սեննեկին մէջ, որը մերթ ընդ մերթ կը խանգա-
րէր պառաւի զապւած հեկեկանքը : Երկար տևեց լուութիւ-
նը . ծանր դրութեան տակ էին ամէնքն ալ, կ'ուղէին խօս-
քի նիւթը փոխել, բայց ոչ ոք չէր համարձակեր բերան
բանալ . վերջապէս խմբապետը ձիգ մը ընելով՝ դարձաւ
պառաւին .

— «Մի լար, մարէ՛: մի լար, երկու զաւակ ունէիր մէկը աղգին նւիրեցիր. դուն քու պարտաքդ կատարեցիր, ան ալ իրը: Ազգի գործի համար մեռնողին վրայ չեն լար.... մենք բոլորս ալ քու զաւակներդ ենք, մէկը կորսնցուցիր, բայց մեզ բոլորս քեզի զաւակ որին:»

— «Աստւած մանչուս կեանքը ձեզ տայ, դուք որ չեղ-
նիք ո՞վ գիտէ ի՞նչ կ'ըլլայ մեր վիճակը. հայու Աստւածը
ձեզ զօրութիւն տայ, ձեր մօրերուն ալ միխթարութիւն.
Դույց չէ, տղաս, զաւակ կորսնցնելը. դուք Փիտայի էք,
կուի մարդ, կ'երթաք կը զարկէք՝ կը զարկւիք ազգի ու-
ղութին, բայց զուլումը ձեր մայրերը կը քաշեն, էնոնց պիր-
տերը կը կոկծան. մեռնողին ոչինչ չըլլար, մնացողին կ'ը-

լայ.... Տարիներով հալալ կաթդ կերցուր, աչքիդ լուսին
պէս խնամէ, որ զուլում մը չգայ, գիշերը ցերեկին խառ-
նէ, որ տղադ անհամդիստ չըլլայ, ու երբոր կը մեծնայ,
տարիքը կ'առնէ, օճախիդ ուռն պիտի ըլլայ, մէկէն իմէկ
մահւան լուրը կ'առնես... մօր սիրտ չէ՝ քար ըլլայ չի դի-
մանար, ես ի՞նչպէս չլամ.... Դուք ալ իմ տղաքս էք,
ամէնքն ալ իմ տղաքս են. Աստւած ողջ պահէ ձեզ. Այլանս
ալ Ընկերութեան մարդ է, ես ալ, մենք բոլորս ալ ազգինն
ենք, հայ քրիստոնեայ ենք. Թիւրքը, քիւրտը անհաւատ
են, տարը համար մեզ զուլում կ'առնեն.... Մի մեղադրէք
իս, պառաւ եմ, մէկ ոտքս արդէն գերեզման իջած...
մանչուս կսկիծը հոգիս առաւ. ի՞նչ ընեմ, երբ միտքս գայ
կուլամ, արցունքը սիրտս կը հովացնէ, ուրիշ բան չեմ կը-
նար ընել, ես ալ կուլամ... ես բոլորին համար կուլամ...
մայր եղած ենք որ լանք... վայ մեր սև օրին»:

Արցունքները դարձեալ գլորեցան պառաւի օսրակած
երեսն իվար։ Արցունքը միշտ կարեկցութիւն կը շարժէ, եթէ
լացողը ըլլայ նոյն իսկ թշնամիդ, բայց մօր մը լալը տես-
նել առանց զգացւելու, առանց ցաւին մասնակցելու, ան-
կարող է մարդ էակը։ Արցունքը վարակիչ է։ Երբ մայր
մը կ'ողբայ որդին, քու աչքերդ ալ ակամայ կը լեցւին.
թերես մոռցած ըլլաս թէ դուն ալ մայր մը ունեցած ես,
բաւական է մօր արցունքը տեսնել, յիշելու համար քու
մարդ։

Տղաքներէն ոմանք աչքերնին սրբեցին . ով գիտէ քա-
նիներ յիշեցին իրենց պառաւ մայրերը , որոնցմէ հրաժեշտի
համբոյր մը իսկ չէին առած , որոնցմէ հեռացեր էին թեր-
ևս երբեք չտեսնելու համար ատոնք : Կեանքը տարօրինակ
հակասութիւններ ունի . անոնց մայրերը պիտի լային որ-
պէսզի ուրիշ մայրերու արցունքը չորնար . մէկը պիտի լար ,
որ միւսը խնդար . . .

Այս ուշադրամակեր խղել տիրող լուսուր բւըլ . այդ
Ոչ ոք չէր համարձակեր խղել տիրող լուսուր բւըլ . այդ
պէս լաւ էր . ամէն մէկը թաղւած էր ինք իրեն մէջ . պահ
մը աշխարհ գոյութիւն ունենալէ դադրած էր անոնց հա-
մար . ամէն մարդ ինքնամփոփ կը խորհէր , «մեր»ը տեղի
տւած էր «ես»ին :

Թոնրատան դռւոք ճռինչով բացւեցաւ . սահման աղա-
քըն էին , որոնք ձիերը տեղաւորելէն կը վերադառնային
Ասլանի հետ :

Թոնրի շուրջ խոշոր շրջան մը կազմեցին ամէնքն ալ . հիմա որ գրեթէ ապահով վիճակի մէջ էին , իրենց գործը լմացուցած՝ նոր զգացին թէ անօթի էին , թէ ամբողջ օր բերաննին փշրանք չէր մտած , ու Լափող աչքերով կը հետեւէին պառաւին , որ մեծ սփոռոց մը փոած , սեղանը կը պատրաստէր :

Հայկական պարզ ճաշը պատրաստ էր . մածուն կար , պանիր ու կարագ — ատ իշխանական ճաշ մըն էր Փիտային ներու գալարւող ստամբուներուն համար . անօթի գաղան-ներու նման վրայ պրծան . ձեռքերու մեքենական շարժու-մը , սեղանէն դէպի բերան ու փոխադարձաբար , երկու վայր-կենի մէջ մաքրազարդած էր ամբողջ սեղանը : Պառաւը վազեց թոնրատան անկիւնէն բերաւ խոշոր ամանով մա-ծունը դրաւ սեղանին մէջ տեղը , ըսելով — «կերէք , տղաքս , կերէք , հէլալ ըլլայ» :

Ճաշէն ետք , թէև ակամայ , ամէնքն ալ իրենց կարգին ոտքերնին ու գլուխնին լւացին ու թոնրատան մէկ կողմը ձգւած փալասներուն վրայ քնացան : Ասլանը ինչպէս խօսք տւած էր խմբապետին՝ երդիքը ելաւ հսկելու : Քիչ կար լուսաստղի բարձրանալուն . գիւղի աքլորները ձայնը տւած էին , թոնրատան ճրագը կամաց կամաց հանգած էր , ոչինչ չէր լսւեր , բացի ոմանց որոտագին խորդիւնէն :

Օ Տ Տ Ծ Ծ Ծ Ծ Ծ Ծ

Բ

Արևը վաղուց բարձրացած՝ երդիքի ծակէն լցոսի սիւներ շեղակի սփռած էր թոնրատան մէջ : Ֆիտայիները մէկը միւսի ետևէն արթննալով՝ բոլորած էին թոնիրը . ոմանք դեռ իրենց պարզ նախաձաշիկը կը շարունակէին մեծ ա-խորժակով , ուրիշներ՝ հրացանները քանդած՝ կ'իւղէին մասերը , իսկ միւսները Ասլանի շուրջը բոլորած՝ կը խօսակ-ցէին . . . Խօսակցութեան նիւթը Սասունն էր . . .

Սասուն , ո՞վ չէր ոգեսորւած անոր անունով , ո՞վ սար-սափի օրերուն աչքերը չէր գարձուցած դէպի այն բար-ձունքները , որոնց վրայ ափ մը ժողովուրդ՝ անյիշատակ ժամանակներէ թառած՝ յոյս ու հաւատք ներչնչած էին դաշտեցի հայուն : Սասունը մէկն է պատմական այն ա-նուններէն , որոնք մեր ամբողջ պատմութեան մէջ լուսա-տու աստղերու պէս միշտ փայլեցան . . . Հայաստանը դա-տարկւեցաւ յաճախի , հայութիւնը հոգեարքի մէջ գտնւեցաւ , բայց Սասունը մնաց ու պահեց իր կէս-անկախութիւնը : Սասունը երրորդութեան մը հայրն էր . . . Թող չըլլային այդ բարձունքները , հայը շատ աւելի դիւրաւ ցիրուցան ու տարագիր եղած կ'ըլլար իր հայրենիքէն :

Եկաւ օր մը երբ հայուն ազատութեան ձգտումներու յենա-կէտ մը , կուի զօրեղ կոււն մը նկատւեցաւ ան : Թշնամին — որ մօտիկ և հեռաւոր անցեալին մէջ քանի քանի ան-գամներ փորձած էր յոյսի այդ ջահը խորտակելու — 1894ին աճապարեց Սասունի արիւնին մէջ խեղդել ազատագրումի բոլոր յոյսերը : Բայց ապարդիւն : Սասունը վիրաւոր էր , բայց ոչ մեռած . արեան կոլուստը տկարացուց ան , բայց չսպաննեց , ու նորէն կեանք առաւ ան : Քանդւած գիւղե-րը վերաշնեցան , ցրւած բնակիչները քիշ-քիչ վերադար-ձան հայրենի օճախը . դադարէ մը ետք , հայ կեանքը վերստին սկսած էր ծլիլ Սասունի մէջ : Վտանդը անցած չէր սակայն , ո՛չ հոն վերը լեռներուն մէջ , ո՛չ վարը՝ Տարօնի դաշտին մէջ : Լեռներու ոգին մարմացաւ այս անգամ Սերոբ-Աղբիւրի մէջ — անընկճելի հսկայ մը , որ տարիներ խաղցուց կառավարութեան զօրքը , սարսափեցուց ոստիկա-նը , պահապան հրեշտակը եղաւ հարստահարւածին , մինչև

Դաւաճան ու վատոգի ձեռք մը նենդութեամբ խզեց անոր կեանքին թելը 1898ին :

Կառավարութեան խորհուրդները ծածուկ չէին այլես . Սերոբի մահէն ետք , քանի մը անգամ փորձեր եղան զօրանոցներ չինելու Սասունի բարձունքներուն վրայ — հայ լեռնականը պահ մը չվարանեցաւ . կիներն էին որ կացինով , բահերով ու քարերով դէմ ելան թիւրքերուն և դաշտ քշեցին զինւոր ու որմնադիր ...

Այդ միջոցին էր որ Սերոբի ընկերները քովքովի կուտային , կը խմբէին նորէն , ու հիմա՝ բերնէ բերան կը թուչին նոր անուններ՝ Գէորգ Զավուշ , Անդրանիկ և ուրիշներ . մէկը ինկած , տասը բուսած էր ...

Տեղի կ'ունենար Առաքելոց վանքին համբաւաւոր կոիւր , որ նոր յոյս եկաւ ներշնչելու ո՛չ միայն լեռնաբնակ սասունցուն , այլ և բովանդակ հայութեան ...

* * *

Ոգեգորութեան շրջան մը սկսած էր . Առաքելոց վանքի կուէն ետք , յեղափոխական գործնէութիւնը կը պոլթկար , դուրս կ'ելլէր գաղտնի պատրաստութեան փուլէն , ինչպէս պատահած է ու կը պատահի ամէն տեղ , ուր պատագական շարժումը ժողովը լ այ ին կեր պարագանեած էր այս կամար պարագանեած էր առաջանայ : Սասունին սպառնացող սուլթանական շարաշուք ծրագիրը և տարօնցու վճռականութիւնը և յեղափոխական զարթօնքը՝ Սասունի վրայ գարձուց ամբողջ հայութեան ուշադրութիւնը : Վատանքը ակներեա ու մօտալուտ էր , պէտք էր ժամ առաջ օգնութեան հասնիլ , առաջն առնելու համար 94ի կոտորածի կրկնումին :

1903 թւականն էր . ոգեգորութիւնը մեծ էր . խմբեր կը պատրաստէին , հարիւրաւոր դիմումներ կ'ըլլացին մասնակցելու ինդրանքով Տարօն երթալ պատրաստող խմբին , անկարելի էր բոլոր ինդրատուններուն գոհացում տալ . . . 25 հոգի ընտրւեցան ԹՈՒԳՈՄԻ (Թուման Թումեան) խմբապետութեամբ Սասուն երթալու . Փիտայական առաջին հեծեալ խումբն էր որ սահմանէն պիտի անցնէր : Ամբողջ կովկասը սրատրոփ կ'սպասէր հետևանքին . այդ խմբի յաջող մուտքէն կախում ունէր միւսներու յաջորդական շարժումը դէպի ներս : «Մըրիկ» էր խմբին անունը : Ահա այդ հեծեալ խմբին էր , որ պատահեցանք Մ . դաշտի Դ . գիւղին մէջ , 1903 մայիս ամսուն :

Գ.

Հակառակ խմբապետին ձեռք առած զգուշական միջոցներուն՝ նոր խումբի մը գիւղ մը մտնելու լուրը դեռ լուսաբացին կայծակի արագութեամբ տարածւած էր . գիւղացիք բոլորը գիւղէին ատ , սկսած պառաւ տատէն մինչեւ նոր ոտքի կանգնող լաճը :

Ու ի՞նչպէս կարելի էր գաղտնի պահել , ո՞վ իրաւունք ունէր ծածկելու այդքան փափաքելի հիւրերու ներկայութիւնը , ի՞նչպէս կարելի էր անոնց գիւղ գալը թագցնել : Երբ գիւղական միօրինակ կեանքին մէջ ամէնափոքրիկ դէպքն իսկ անհրաժեշտօրէն տարածայնութիւններու առիթ կուտար , ու՞ր մնաց յեղափոխական հեծեալախմբի մը մուտքը , ան ա'լ յանկարծակի երեւալը :

Զգենք մէկդի խումբի մը համար պատրաստութիւններու պատճառով եղած շարժումները , թոնիր վառելը , հաց թիւնելը , որ անպայման դրացիներու ուշադրութիւնը կը գրաւէ կեանքի մը մէջ , ուր քովի դրացին այնքան ծանօթ է տան մը մէջ անցած-դարձածին , որչափ ինքը տնեցին : Մէկդի ձգենք ասոնք , ու խնդիրը քննենք աւելի բարոյական տեսակիտէ մը :

Գիւղացին իր ծով ցաւերուն մէջ , անոնց՝ յեղափոխականներու՝ օր մը իրեն օգնութեան գալու գաղափարովը միայն կարողացեր է տոկալ այդ դժոխքին , հոգեարքի տառապանքին . երկա՞ր ատեն անոնց գալուն սպասելով՝ օօրօրած էին իրենց յոյսերը , ու հիմա եկած էին անոնք՝ ժողովրդական-ազգային տենչերու և ձգտումներու առարեալները : Ո՞վ կրնար արգիլել գիւղացին , որ կարօտագին չփաթաթւէր հեռուէն եկաղ եղբայրներու պարանոցին , անո՞նց , որոնց գալը երգած էին անընկճելի հաւատքով մը .

«Մենք եղբայրներ ունինք հեռու տեղերում ,
«Նրանք մեր վրայ լոփկ արցունք են թափում .»

Եղբայրներ , որոնք դարեւոր արցունքները որբած , արիւնի զէնքեր հագած , եկած էին հայրենի օճախին օգնութեան : Եկած էին տենչալի եղբայրները , անոնց ջղուտ բազուկներուն մէջ կը վազէր ազգին կարմիր արիւնը , անոնց մահ թափող զէնքերէն , անոնց վրէժէ կրակ կտրած աչքերէն

պիտի վառէին իրենց սգւոր, տրորւած սրտերը, անոնց ներկայութենէն պիտի ոգևորւէին թաղւած յոյսերը...

Եւ խումբի մուտքը մէկը միւսէն լսած և միշտ երդումպատառ եղած որ ուրիշ չըսեն, առառուն կանուխ, գաղտնիք մը չէր այլ ևս ոչ մէկուն համար: Գիւղացիք կարծես բոլորը խօսքը մէկ ըրած՝ այդ որ դաշտ չէին գացեր աշխատելու: Եւ ինչո՞ւ, ինչո՞ւ այդշափ զոհ զութիւններ, չարաչար աշխատանք, արիւն քրտինք, որպէս զի չոր հացի բրդում մը կարողանային երկնցնել իրենց զաւակներուն... Հողը իրենց, աշխատանքը իրենց, արդիւնքը՝ ուրիշն... իրենք ցանէին, իրենք հնձէին, իրենք քաղէին որ կառավարութի՞նը գար ամբարէր ու քի՞ւրտը գար թալէր...

* *

Կեանքը, հայ գիւղացու կեանքը այսպէս եղած էր անյիշատակ ժամանակներէ իվեր, նոյնն է և ներկայիս մէջ, ուրիշ կերպ տեսած չէին, կեանքի սովորական ընթացքն էր. այդպէս տեսած էին իրենց պապերէն: Ովկ կրնար համարձակիլ ուրիշ կերպ խորհելու:

Բայց օր մը, ուսկի՞ց էր երիտասարդ վարժապետ մը եկած էր Մուշէն մանուկները կարդացնելու: Լաւ կարդուր և լաւ տիրացու էր ան, բայց անոր ըստաններէն շատերը իրենց համար նորութիւն էր, յաճախ եթէ ոչ խորթ, գէթ դժւար հասկնալի՝ «իրաւունք», «ազատութիւն», «արժանաւոր կեանք» նոր բաներ էին իրենց կեանքին տափակութեանը մէջ: Տէր Օվակը որ գիր-կարդումէ հասկցող էր, աշխարհ տեսած, — չուտով բարեկամացեր էր վարժապետին հետ, շատ հազւագիւտ դէպք մը, ու օր մը տէրտէրն որ միշտ «տուք զկայսերն կայսեր» կը քարոզէր, հակառակը քարոզած էր եկեղեցու բեմէն: Այդ կիրակին ժողովրդի յիշողութեան մէջ բեւեռուած մնացեր էր յեղափոխիչ օրն էր ան, ու գիւղացիք որ գիտէին թէ իրենք կ'աշխատին և ուրիշ կը վայելէ, հիմա հասկցեր էին որ այդ այդպէս ըլլալու չէր, որ իրենց ապրածը կեանք չէր, որ իրենք աշխած չէին միայն չարչարւելու, տառապելու, այլ ապրելու համար իրենց արդար վաստակովը, կեանքը վայելելու իրենք ալ... Այդ օրէն սկսած նոր հօրիզօն մը բացւեր էր իրենց աչքին. անորոշ ու մութ էր ապագան, բայց յատակ ու ջինջ էր իրենց հասկցողութիւնը:

* *

Առառուն կանուխ, գիւղի ծերունի քահանան՝ Տէր Օվակը հազիւ երեսը գիւղամիջին վազող պալուկ առաւակի ջրովք թարմացուցած, դողդոջուն քայլերն ուղղեց դէպի եկեղեցին, որ կը գտնւի գիւղի հարաւային ծայրը, պղտիկ բարձրութեան մը վրայ: Ժամին բակը այդ օր մեծ բազմութիւն հաւաքւած էր, ամէն մարդ շտապած էր դալ նորութիւն. մը լսելու խմբի մասին, ու ինչե՛ր չէր տարածայնւած: Գիւղի իշխաններն ու ծերունիները՝ խումբ խումբ բաժնըւած՝ ծանր ծանր կը խօսակցէին. դժւար չէր գուշակել անոնց զգուշաւոր ձեէն, փափսուքի նման խօսակցութենէն որ բոլոր մտքերը զբաղեցնողը նորեկ հեծելախումբն էր: Գիւղացիներու սովորաբար լուրջ, մտախոհ դէմքերը այդ օր պայծառ գոհունակութիւն մը կ'արտայայտէին:

— « Ողջո՞յն ձեզ ու բարի աջողում», բարեկց քահանան, հասնելով գիւղացոց քով:

— « Օրհնեա տէ՛ր, տէր հայր, ժամասացութեան ատեն է» պատասխանեցին գիւղացիք:

— « Հա՛, որդիկը, ժամ անենք, աղօթք կարդանք, գունակութեան աղօթք... մեծ օր է այսօր:»

— « Մեռնիմ Աստուծոյ զօրութեանը, տէր հայր, մեծ օր է, շատ մեծ, այս օրն ալ պիտի տեսնենք եղեր» — Խօսողը գիւղին մեծ իշխանն էր, Փանախենց Մկրտիչ աղան:

— « Հա՛, աղա Մկրտիչ, ‘Ով համբերեսցէ իսպառ նակեցցէ’, աւետարանի խօսքերն են, մեր աղօթքները ընդունելի եղան, ահա եկան վաղւան աշխատողները... փառք Աստուծոյ:»

— « Փառք քեզ, Աստւած, փառք քեզ յամենայի, արձագանգեց Մկրտիչ Աղան, խելք հասցնելու բան չէ, տէր հայր, մարդ լսածին չի հաւտար, թէ և Աստւած գիտէ, գիշեր ցերեկ աղօթած եմ, բայց որի խելք կը հասնի աղգութեան բաներուն, ոտաւոր հա... ողորմած հոգի Սերորն ալ, Գուրգէնն ալ ոտաւոր էին. բայց սուվարի... խէր ըլլայ. Աստւած բաներնին յաջողի. մեզ ալ ողորմի:»

— « Ա՛յ, Մկրտիչ աղա, — խօսքի մէջ մտաւ ոէսը — Աստուծոյ ողորմութիւնը չէ հապա ի՞նչ է մեր ախպրանց գալը. տարւայ այս ատեն զուշը կրնայ մինչեւ հոս գալ առանց հաւար փրցնելու. անիծնալ քրդերն օր չորս կողմ պա.

տեր են, ալ քար, ալ թուփ չմնաց որ բռնած չըլլան անոնք : Զէ, այս գործին մէջ Աստծու մատը կայ, երթանք, տէրտէր, երթանք աղօթենք :»

Բոլորը հետեւեցան տէրտէրոջ, որ երկիւղածութեամբ եկեղեցու դուռը համբուրելով ներս մտաւ . ժողովուրդը հետեւեցաւ անոր :

Շատ անդամներ աղօթած էին գիւղացիք, եկեղեցու մաշած փոխաթները ատոր անհերքելի ապացոյցներն էին . բայց այդ օր, հակառակ եկեղեցու մէջ տիրող խաւարին՝ ամէն բան պայծառ էր . խորանին մէջ տէղ բազմած թըրիստոսի պատկերն ալ կարծես գւարթ կերպարանք մը ըստացեր էր . միշտ անդիտակցօրէն մրթմրթած աղօթքնին՝ այսօր որոշ ջերմեռանդութեամբ մը կ'արտասանէին գիւղացիք . կարծես նոր կը հասկնային անոնց միտքը, թերևս միայն կիսովին կը հասկնային այդ գրաբար աղօթքները . սակայն ի՞նչ հոգ . մինչդեռ անոնց շրթունքները մեքենա-բար կ'արտասանէին սովորական շարականներն ու տաղերը, անոնց միտքը աւելի յստակ, աւելի պարզ կերպով թարդ-ման կը հանդիսանար Բարձրեալին առջև իրենց սրտերու թագուն աղաւանքին . . .

Ժամասացութիւնը երկար չտեւեց : կէս ժամէն աղօթովները քահանային առաջնորդութեամբ դուրս ելան . Տէր Օվակը զգեստաւորւած էր, տիրացուներ՝ շապիկներ հագած կը հետեւէին անոր . պատիկ երեխայ մը անոնց առջեէն կը տանէր խաչելութիւնը : Ժողովուրդը կը հետեւէր թափօր կազմած, որուն վերջապահներն էին՝ ընդունւած սովորութեան համաձայն, կիներու ստւար խումբը : Թափօրը կամաց կամաց առաջ կը շարժէր գիւղի մէջէն . հետզհետէ ուրիշ կիներ, երեխաներ, այր մարդիկ ստւարացուցին թափօրը, որ հիմա պատկառելի բազմութեան մը հասած էր, երբ մտեցաւ Ասլանի տանը . դուռը կիսաբաց էր, թափօրը կարդ ու կանոնով ներս մտաւ :

Խմբապետ Թորգոմը այդ պահուն իր ընկերներու հետ բոլորած էր թոնիրը . փորերնին կուշտ էր հիմա, ջարդւած ոսկորնին քիչ մը կազմուրւած, համեմատաբար ապահով — առոնք առաւելութիւններ էին, որոնց շատ քիչ անդամ կարելի էր պատահել, այդ չարքաշ, զրկանքներով լեցուն ֆիտայական կեանքին մէջ :

Բոլորովին անտեղեակ դուրսը անցած-դարձածին, հեծելախմբի ընկերները յանկարձակիի եկան, երբ տիրացուները «Հրաշափառ Աստւած և միշտ բարեխնամող» շարականը երգելով ներս մտան . թափօրի մնացած մասն ալ անոնց ետևէն . ընդարձակ թոնրատունը լեցւեցաւ, ասեղ ձըգելու տեղ չկար, Փիտայիները չչմւած մնացեր էին այդ անակնկալին առջև : Տիրացուներ կիսարողոր մը կազմեցին, տէրտէրը մէջ տեղ, մէկ ձեռքը աւետարան, միւսին մէջ խաչ մը, շարունակեց աւուր պատշաճի ժամասացութիւնը :

Պաշտամունքը դեռ չէր լրացեր, երբ ծերունի Տէր Օվակը մօտեցաւ խմբապետին ու հազիւ լսելի ձայնով բան մը փոփաց անոր ականջին և, խմբապետի գլխու թեթև շարժումին վրայ, մօտեցաւ թոնրատան անկիւնը կարգկարգ շարւած հրացաններուն, վերցուց անոնց քովէն մոմկարգ շարւած երկար ձողը, դողդողուն ձեռքով հանեց ծածկոցը ու յաղթական կերպով վեր բարձրացուց ոսկեծող դրօշակը . . .

Իրարանցում մը ինկաւ բազմութեան մէջ . ամէն մարդ, իր առջևինը հրմշտկելով, կը ջանար աւելի մօտէն տեսնել, շօշափել ան . պատկառելի քահանան յուղումէն քահանան նախ անկապ ու անհամարձակ, բայց հետզհետէ ոգկորւած՝ սկսաւ խօսիլ ժողովրդին :

— Ե Օռհնեալ ժողովուրդ, էս օր մեծ մեծ օրվան նախատօնակն ի որ կը կատարենք . վաղ մեր աղատութեան խամաց կի որ կը կատարենք . վաղ մեր աղատութեան որ անխիղճ տէվրան խլեր էր օրն ի, մեր աղատութեան որ անխիղճ տէվրան խլեր էր մեզնից . շատ խամբերանք, շատ աշքեցինք էս օրվան, երբ մենք քեանց Ղազարոս յարութիւն պիտի առնենք մեր գերեզմնից : Մեր դիմաց արնէ ծով ի, մեր ոտներ արուն պիտի ներկւին, չուր մենք խասնենք մեր նպատակին . մենք պիտի եալաշ կը քէլենք, մեր ատումը ծանտր ի . Աստւած կիտի մենք հանսա պիտի աջողինք թէ չէ . ամա մեր ումպրի մէջ կ'ասես թէ մէկ բան մը պինտ բռներ ի, չթողնե, որ մենք պիտուն պիտունէ թմրինք մնանք . ազգութեան սէր մե պիտի պիտի վեր մեր խող-ջրին : Մեր մազերաց կէօրէ մենք զուլում ենք տեսե, մեր սիրա, մեր ջիկեար սունկրի նման ծակ ծակ ի դարձե, մեր վաթան աւեր, մեր ճղեր տկլող, անօթի, մեր նամուս ոտնատակ տւած, մեր սուրբ եկեղեցին պղծւած . էլ ի՞նչ մնաց, մէկ չոր կեանք

տէլէնմիշ պիտի էլնինք տիւշ մնից, քաւ լիցի, էն սուրբ խաչ, էն Տիրամիշը վկայ որ մենք ուժալը չունինք, մենք կենդանի մեռեներ ինք, ինչի խամար ի մեր ապրիլը. մենք մեռելներով ի որ պիտի կենդանանանք, արար աշխարհ աչքն ի տնկե մե կիրիշկա, պիտի թողնենք որ Մշու նամուս ոտայ տակ էրթայ:

«Մեր ախալէրներ մե եարտումի են իկե, ազգութիւն մե քէօմէկ ի կայնե, ազի՞զ ախալէրներ, ձե կուրպան, մենք պիտի փրկենք մեր վաթան, մենք պիտի աղատենք մեր ժամտներ անխաւատի ձեռքէն, մենք պիտի պախենք խայու նամուս, ձեզնէ էն որ լաշակաւորն ի թող կրաղ կայնի, փայ չունենայ էս Սուրբ Գործին մէջ:

«Օռհնեա'լ ժողովուրդ, ահանջ էս մեր դրօշակ, էս էլ մեր մեծը (ցոյց տալով նախ դրօշակի, ապա խմբապետի վրայ) էս դրօշակ ազգութեան նամուսն ի, էտ պարուն, էլ մեր առաջնորդ, մենք էտ դրօշակի իդիվէն կ'երթանք, մենք կը կատարենք պարունի հրամանները, օռհնւի ազգութիւն...»

— «Ամէ՛ն, ամէ՛ն», ձայնակցեցաւ ժողովուրդը: Քահանան շարունակեց.


— «Ո՛վ Աստւած, դու որ էսքան վախտ վկայ ես եղե մեր զուլումին, աչք մի դարձուցի քո ստեղծածից, պարզի ձեռքդ, օգնի մեր աշխատանքին: Շատ խամբերանք, մեր խաց արտասունքով կէրանք, մեր ճգեր արունի մէջ մկրտւան. ախ Աստւած, մեր օղլուշաղը մեր ձեռքներաց իլեցին, մեր սուրբ մեռոնը ոտաց տակ տւին, մեր կոյս աղջիկներ տաճկներաց հարէմի մէջ փտան, մեր պապերը ձեն ճըթոց չհանին. մենք էլ շատ խամբերանք, ամա մըկա էլ չափը լցւաւ, մեր վրէն էլ դիմանալու մաֆար չմնաց: Ո՛վ երկնքի և երկրի Արարիչ, դիւ խասնես մե, օռհնի մեր դրօշակը, թող ինոր արնոտ ծալերը մեր դլխու վրէն Փռֆռան ու թող էն մե առաջնորդի դեխ ազատութիւն. զի քո է կարողութիւն և զօրութիւն և փառք ամէն...»

— «Ամէ՛ն, ամէ՛ն» վերստին փրթաւ, այս անդամ ողեւորուն՝ նոր յոյսերու երազով՝ շինական կրծքերու խոր խորեէն....

Դ.

...Նոյն իրիկուն, խումբը մեկնեցաւ, օրհնած դրօշակը առջեկն. բոլոր գիւղացիք ճամբու դնելու գացին. իսկ քահանան և գիւղի յեղափոխական խմբերէն երկուքը ուղեկցեցան հեծելախմբին մինչև Սասունի սահմանները: Ուղեկցողները հոն արտասւալից աչքերով բաժնեցան իրենց նոր ծանօթներէն, որոնք իրենց սրտերն ալ հետերնին առած կը տանէին դէպի Սասուն....

Ահա այսպէս անցաւ «Մրրիկ» խումբը, Մ. դաշտերէն. առաջին «սուվարի» ֆիտայիներու հեծելախմումբը, որու յիշատակը միշտ անմոռաց պիտի մնայ դաշտեցոց միամիտ ու երախտագէտ սրտերուն խորը, միշտ վառ պահելով հոն մօտալուտ ապագայի մը, պայծառ Օրւան մը Յոյսը....



ԹՈՒՄԱՆ ԹՈՒՄԵԱՆ

«Մրրիկ»ի խմբապետը, սպաննեած ԹԼՌի,
Ցուլիս 14, 1904

Կ ՈՒ Խ Ո Տ Ի Կ Ը

(ՀԱՅԴՐԻԿԻ ՄԸ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆԵՆ)

ԴԱՐԴԱՆ—ՇԱՀԲԱԶԻՆ



ԿՈՒՇԻԿԸ

(ՃԱՅԹՈՒԿԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՆ)

ՎԱՐԴԱՆ-ՇԱՀԲԱԶԻՆ

ՊԵՇԱՐԱՋ

Փամին բարձր սարերէն աղուի պէս՝ մեր ցըտէն դողա-
ցող մարմինը կը ծակծէիր . ի՞նչ ցուրտ էր . . . բը՛ռ՛ռ՛ռ
ջերմ բռնւողի նման կը սարսուայինք ու մեր ակուաները ի-
րար կը զարնէին : Մեր չորս դին՝ լեռներուն բարձր ու
ցած գագաթները ձիւնի թանձր շերտերով ծածկւած էին :
Մենք կ'երթայինք դէպի Ս . , կ'չտապէինք ժամ առաջ
տեղ հասնիլ , ճամբան երկար էր , ցորեկը կարճ : Ճամբայ
ըսի , դուն ըսէ մազէ կամուրջ , Աստւած թշնամուս ալ
չցըցնէ մեր քաշածը . առտուն Տ . . . էն ելած էինք , օրար-
սակ եղած էր , դեռ շատ ճամբայ կար առջևնիս , բայց
ցուրտը և ճամբայ ըլլալիք այդ ելլան եւլին կը ձգէ՛ր որ քիչ
մը արագ շարժւէինք , ժամ առաջ տեղ հասնէինք :

Մէկ բարձրացիր ձիւնապատ լեռներու գագաթը, մինչև կէս մէջքդ խրւիր փուլսը ձիւնի մէջ, մէկ իջիր ձորերու յատակը, անցիր սրբնթաց գետակներու մէջէն. ի՞նչ հոգթէ սոլերդ ծակ են ու ոտքերուդ մատները, դուրս ինկած՝ կասկապուտ՝ կը մզմզան։ Քամին կ'ոռնալ մեր չորս գին, ձիւնի մանր հատիկներ նետելով մեր երեսին, որոնք ասեղի պէս կը ծակծէջին արևէն, քամիէն սեցած մեր երեսները։ Խորհրդաւոր է բարձունքներու վրայ քամիի ոռնոցը. կատաղի թափով կը փշէ ան. հազար ու մէկ սարսափեցուցիչ բաներ ոռնալով մեր ականջներուն. սոսկումէն մեր մազերը պիզպիզ վեր կը տնկւէին. Երբեմն խաղաղէ ան, մօր մը պէս քնքուշ կը շոյէ մեր երեսը, ճակառը. ա՛խ, այն ատեն օճախի գովքը կ'երգէ մեզի, հայրենի երդի. քի տակ հանդիստ կեանքը, մեր ձգած տունը, սիրելիները կը յիշեցնէ։ Բայց ան տեական չէ, նորէն զարհուրելի ուժգնութեամբ կը սուրայ՝ արիւնի, եղեռնի պատմութիւններ հիւսելով. Երբեմն կտրծես ուժաթափ կ'իյնայ՝ կը գալարի մեր ոտքերուն տակ, կը հեծկլտայ, կը նւազի մեզմ հառաչի մը նման։ Քամին, ոռնացող քամին, հեծկլտացող քամին, մեզմ քամին խառնւած ժողովրդի անէծքին, հառաչին ու օգնութեան աղերսանքներուն՝ վեր վեր կը պոռթկայ բարձունքներէն անդին, արար-աշխարհքին պատմելու կեանքի տառապանքը, մահւան արհաւիրքը, սովածներու խելայեղ կանչըռտուքը. հերկև անսահման տարածութիւններ կ'անցնի, կը պատմէ հեռուն բնակւող խաղաղշինականին, քաղքցուն, հարուսատին ու աղքատին հայրենի երկրի մասին։ Արիւնով ճեցւած հողէն, ճղակոտոր հայէն, որբացած մանուկներէն սեփսև բօթեր կը տանի. անոնց աղերսանքի, գթութեան աղաղակները կը հասցնէ հեռուն ապրող եղբայրներուն։ Ծանրացած անթիւ ոճիրներու պատմութիւններով՝ լայն կը տարածւի. դռներու, պատուհաններու ծակերէն ներս կը սուլէ, անտառներու մէջ վայրի գաղանի չափ կը կատղի՝ կը գոռայ, անտարբեր քաղաքներու մէջ կ'ոռնայ, դռները կը ծեծէ, փեղկերը կը թափահարէ, կդմինտրները իրար կ'անցընէ, քնացող խիղճը, անտարբերութիւնը արթնցնելու համար……

Սակայն գիւղացին կը սարսափի անկէ, չի հասկնար ա-

նոր արիւնի պատմութիւնը . քաղքըցիները, փոթորիկ է կ'ը-
սեն, կուգայ ու կ'անցնի, չեն լսեր անոր երբեմն մեղմ
հեծկլտանքը, աղերսանքի խոնարհ փափուքը, իրենց ան-
տարբերութեան դէմ անոր կատղած յուսահատութիւնը .
չէ, ոչ ոք կը հասկնայ ան . ոչ ոք մտիկ կ'ընէ անոր արիւ-
նի պատմածներուն : Յուսահատօքն աւելի ուժգին կը
պոռթկայ ան, ամենի թափով առաջ կը նետուի կարծես՝
ուեւոր երկիրը, խոշոր գաղանանոցը, հիմնայտակ կոր-
ծանելու համար . ծառերը արմատախիլ կը ցանցընէ, եր-
դիքները կը վերցնէ, ծինելոյները կը թոցնէ, ապակինե-
րը, պատուհանները կը ջարդէ, գետերու ընթացքը կը փո-
խէ, ցանքը կը փացնէ : Մարդիկ ահ ու սարսափով տները
կը քաշւին, ապահով անկիւններ կը փնտուն իրենց գլուխ-
ները ծածկելու համար : Կենդանիները, անբան անասուն-
ները սակայն կը հասկնան վրիժառու քամին . զլուխնին
կախ կը պառկին, կը կծկախն հողին վրայ . անկեղու կենդա-
նիները կը տքան երկիւղով բռնւած, խակ բարձր կենդանի-
ները Աստծու պատուհասը կը համարին բոլորը . . . Աստ-
ծու մարդիկ կ'աղօթեն . խունկով ու շարականներով ար-
դար Աստծու, բարի Աստծու գովքը կ'երդեն . . . քամին կը
դար Աստծու, բարի Աստծու գովքը կ'երդեն . . . քամին կը
սուրայ, կատաղօրէն կը խածխրտէ զանդակատան սիւները .
կախւած զանդակները մեղմ կը թրթուն աշխարհի մահեր-
քը երդելով : Աստծու տան նեղ ու երկար պատուհաննե-
րէն ներս կը վժժայ իր անսպառ չունչով, խունկը կը ցուէ
արդար Աստծու գովքին տեղ՝ կիսամեռ ժողովրդին բողո-
քը, անէծքը կը մրմիջէ, վույշ . . . վույշ . . . վույշ . . .

Մարդիկ չեն հասկնար ան . բայց Փիտային , սարերու
գլխին մենաւոր զինւորը : բաց գրքի մը պէս կը կարդայ
ըուլորը : իր սրտէն կը խօսի քամին , Հայ ժողովրդի զու-
լում կեանքէն կը պատմէ ան , վրէժի խօսքեր կ'ոռնայ ...
ան ժողովրդի պատգամաւորն է , Փիտային , ժողովրդի
զինւորը , երկուքը ընկերներ են . մէկը կ'երթայ կուելու ,
միւսը գէպի մահ կը մղէ , մէկը կ'արտասւէ , միւսը ար-
ցունքները կը չորցնէ , մէկը կուլայ , միւսը կ'ոռնայ : Ֆի-
տային յոգնած՝ լքւած՝ կը յուսահատի , միւսը կ'ոգեսրէ :
Զինւորը գժւարութիւններու առջև կ'երկմատի , քամին կը
փսփսայ ականջին .

«Քալէ՛, ձոր, սար, լեռ, դաշտ, ձիւն, բուք քեզի համար չեն. քու ներսի դիդ բռնկող կրակը բաւական է ամբողջ աշխարհքը վառելու, բռնկելու: Քալէ՛ զինւոր, ի՞նչ հոգ թէ օրերով ծոմ-պահ ես ու ստամբուտ անօթութենէ կը գալարփի. ստամբոսի վրայ խորհիլ վայել է տուն-տեղ, հայրենիք ունեցողներուն. անօթի կամ կուշտ՝ բոլորը մէկ հաշիւ է քեզ համար:

«Քալէ՛, արագցուր քայլերդ, քու հարազատներդ վարը մերկ ու տկլոր, սա ձիւնին-բուքին ծակ մը չունին, ուր հանգչին, պատառ մը հաց չունին որ հաց հաց պուացող մանուկներուն տան. մի՛ դանդաղիր ֆիտայի, թէ առ, թռիր. չե՞ս լսեր խոր ձորերէն վեր բարձրացող խուլ ձայները, աղաչանքի, սարսափի, անէծքի մրմունջները.... դէ, քալէ՛, ֆիտայի, տուշմանը օր ու ցերեկ մէկ ըրած արիւն արցունք թափել կուտայ. հայի աշխարհքը արիւն արցունքի ծով կարեցաւ:

«Քալէ՛, ֆիտայի, հայրենի օճախին հաւատարիմ մնացորդները, իրենց սև օրերուն մէջ յուսահատ, քեզի սպասեցին. ստրկութեան մէջ, քու վրէժի խօսքերուն կարօտ մնացին:

«Քալէ՛, քալէ՛, քու քոյրերդ բազմութիւններու առաջ Ակւեցան ու հարսներդ պղծւեցան, սրբութիւններդ արհամարհւեցան ու դարեւոր ընտանեկան նամուսը, պատահած քրդին ու թիւրքին խաղալիք դարձաւ....

«Քալէ՛, ֆիտայի, արցունքներդ կուլ տուր, տղամարդու վայել չեն տառնք. թո՞լ աչքերուր մէջ բորենիի կատաղութիւնը փայլի ու թո՞լ քու սիրտդ վրէժխնդրութեամբ բռնկի՝ մխայ, ինչպէս որ հայրենի օճախները կը միան....

«Սը՛ս, կեցիր, ֆիտայի, ո՞ւր կ'երթաս, տուշմանը եօթը դլսէ դւէ է, վա՞յ թէ ճանկը իյնաս. թշնամիդ մէկ չէ, երկուք չէ, շատուր է ան ու ամէն մէկը միւսէն անգութ, աւելի կատաղի. սա տաճիկն է, միւսը արիւնարրու քիւրտը. ան անդթութիւնն ու ծարաւը, սա՝ մատնութիւնը դաւաճանութեան հետ ձեռքի տւած. ան միւսը ցուրտն ու բուքն է, անտէր անտիրականութիւնը:

«Կեցի՛ր, ֆիտայի, վայրկեան մը խորհի՛. դուն ճահիլ ես, դեռ արիւնդ եռ կուդայ, ոգեսրութիւնդ կ'անցնի. ետքը կը զղջաս... հանդիսա կեանք ունիս. ընտանիքիդ, բարե-

կամներուդ տաքուկ գրկին մէջ խաղաղ կ'ապրիս. հացդ խլող չկայ. մարդ քու աչքիդ վրայ ունք կայ չըսաւ.... ինչ ընենք որ քու ազգակիցները կը նեղւին, ճակատնուն կիրը այնպէս է եղեր.... ո՞վ ինչ կրնայ ընել Աստծու կամքին հակառակ.... Զէ, խզմի խայթ կ'զգաս դուն....

«Լաւ նայէ սա ձրիակերներու ստւար բանակին, սեեր հագած են ու պարկեշտ երկոյթ մը ունին անոնք, կարծես հայրենիքի սուգը կը բռնեն. անոնք պատւելիներն են, քահանաները, վարդապետները, քու տէր տիրականներդ: Եկեկեղեցիներուն մէջ «Ազգիս հայոց ազատութիւն» կ'երգեն, ամպիոններուն վրայէն արիւն արցունք կը թափեն ու լացող արիւնին մէջ կղզիացած՝ վերէն վար կը նային. ոռճիկի համար իրար միս կ'ուտեն ու Աստծու տան մէջ կը քարոզեն, «Փողովուրդն է յանցաւորը, Աստծու դատաստանը մէկդի ձգած՝ իրենց գատաստանին դիմեցին, կ'ըսեն, Աղօթեցէք, ապաշխարեցէք ձեր մեղքերը, որ Տէրը իր հօգութեցէք, ապաշխարեցէք ձեր մեղքերը, որ Տէրը իր հօգութեցէք՝ ինչպէս հովիւը ոչխարներուն մէջ կը տին այցի ելլէ՝ ինչպէս հովիւը ոչխարներուն մէջ կը մտնայ բուրդերը խուզելու: Դէ՛, հետևէ անոնց օրինակին, ժամու պալ քարերուն վրայ ծնկաչոք աղօթէ, ինունկ ծխէ, մոմ վառէ, թերես բարի Աստծու արդար բարկութիւնը իջեցնես. չունեցած մեղքերդ խոստովանէ, կուրծքդ ծեծէ, երեսդ հողին, քարին քսէ. թերես ապաշխարանքդ լսելի ըլլայ.... Հետևէ Աստծու մարդերու խօսքին, բայց ոչ անոնց դործին. մէկ ուզողին երկուք տուր, ապադ ուզողին շապիկդ ալ տուր.... Քրիստոսի սիրոյ քարոզն է աս. թշնամիներդ սիրէ, եթէ քու տղադ աչքերուդ առջև մորթեն՝ քու վիզդ ալ երկնցուր.... Ազգասիրական ա՛լս ու վախերով հայութեան կորուստը ողբա. քու ներքին եսդ ալ գոհացում ստացած կ'ըլլայ, խիղճդ ալ հանդարտ: Անձնական գործերուդ մէջ խիղճդ մոմի կը նմանի, որ կողմ ուզես՝ կը գարձնես, ինչ ձե ուզես՝ կրնաս տալ անոր. ինչ գողիս՝ կը գարձնես, ինչ ձե ուզես՝ կրնաս տալ չկարուխոր թաղէ ան կուրծքիդ տակ.... թէ խիղճդ ալ չկարուխոր թաղար լուցնել, հասարակութիւնը կը խաբես, որ շատ կը սիրէ խաբւիլ....

«Ապրիս, ֆիտայի, մոլորեցնող փորձութիւններու մէջ էն դուն հոգիիդ բարձրութեամբը դուրս ինկար բարոյապէս սնանկացողներու բանակին մէջէն. որչա՛փ մէծ է զաղպէս սնանկացողներու բանակին մէջէն. որչա՛փ փոքրաթիւ են ընրելի բանակը անտարբերներուն, որչա՛փ փոքրաթիւ են ընրեւածները, այնքա՛ն բարձր է անոնց արժանիքը....

առաջ, Փիտայի, դուն գիտակից ճամբուն նեղութիւն-ներուն, սիրայօժար առաջ քալեցիր արիւնի ճամբայէն. գլուխդ ետ չդարձուցիր երբեք զղջումի զգացումով, չա-րատառորեցիր կեանքդ.... ցաւեցար միայն որ հազար կեանք չունէիր՝ հազարն ալ ազգիդ նւիրելու....»

3

Երկա՞ր, երկա՞ր, կատաղի քամին մէր չորս դին առած,
արիւնի ու աւերի պատմութիւնները կը պատմէր, վրէժի
խօսքեր կ'ոռնար . . .

Մենք վար կ'իջնայինք լեռան կատարէն . ձիւնի սահմանը անցած էինք . ցուրտը այլևս այնչափ չէր նեղերմեղի , բայց յոդնած , վրանիս ուժ չէր մնացեր քալելու : Վեց հոգի էինք , վեցս ալ հեռաւոր տեղերէ եկած՝ եղբայրացեր էինք , մէկ մօր կաթ ծծածի պէս Սուրբ էր գործը , որուն զինւորագրւած էինք . մենք եղբայրներէ աւելի էինք իրարու , մենք վեց հոգի չէինք , այլ մէկ հոգի՝ վեց մարմնի մէջ . մեր մէջը «իմո» «քուկու» չկար — ըսենք սեփական բան ալ չունէինք — մենք բոլորս Ծնկերութեան մարդիկ էինք . ապրած կենալ ընկեռութեան

Կէս օրէն ժամ. մը անց էր. Լեռնէն իջնելով, ձոր մը հասած էինք, որու երկու կողմէն հոկայ ժայռեր բնութեան ձեռքով տաշւած, ուղղաձիգ պատերու պէս կը բարձրանային, երկնքի պղտիկ կտոր մը կապոյտ ձգելով մեր դլխուն վրայ: Յոզնած էինք, շատ յոգնած. այդ ձորը հեռու մարդարնակ վայրերէ, յարմար վայր մըն էր քիչ մը հանգչելու, բոլորս ալ կ'զգայինք ատոր պէտքը:

Մեր խմբապետը հանդէելու հրաման տւալ . Քիչ մը ցախ
հաւաքեցինք և քանի մը վայրկենի մէջ ճարձատ խարոյկին
դէմ նստած , մեր տոպրակներու չոր հացն ու պանիրը կը
կրծէինք մեծ ախորդակով : Այդ այն ձորն էր , ուր մօտա-
ւորապէս տարի մը առաջ , Սերոր փաշան իր խմբով կռւի
բռնւած էր . քիւրտերը և թիւրք զինւորները յանկարծակի
պաշարած էին փոքրիկ խումբը . կռւեր չորս ժամ տեսած
էր :

Մեր խումբի ընկերներէն թօփալ Մկօն՝ Սերոբի Հին
զինւորներէն, մասնակցած էր այդ փառաւոր կուին։ Շատ
անդամ լսած էինք անկէ այդ կուին պատմութիւնը, ներ-

կայ եղողի պէս ծանօթ էինք մանրամասներուն, բայց առող մէկտեղ՝ հէքեաթի մը պէս քաղցր կուգար մեզի նորէն ու նորէն լսել նոյնը. յարմար առիթ էր, մեր ընկերներէն երկուքը նորեկներ էին և այդ պատմութիւնը անծանօթ էր անոնց։ Տաքուկ կրակին շուրջը բոլոր կազմած էինք. Քիչ մը մարդկային կերպարանք եկած էր ցուրտէն սպասած, կծիկ եղած մեր դէմքերուն վրայ։ Պահապան ընկած էր առաջ առաջ առաջ առաջ։

զբը մենէք քիչ հեռու կը հսկիր՝
— «Դէ, պատմէ տեսնենք, թօփալ, կոխը լոնչպէս
պատահեց», հարգուղ խմբապետը։

Ամէնքս ալ ականջ կտրած մտիկ ընկելու պատրաստեցնք, իսկ նորեկ ընկերները աւելի ևս մօտեցան Մկօին. ով լսած չէր այդ կռւի մասին, ո՞ր Փիտային ա'լի քաշած չէր ատոր մասնակցած չըլլալուն համար: Ֆիտային, անորտունջ անօթի՝ տկլոր կը մնայ, ատ իր սովորական կեանքըն է, բայց յանկարծ Լսել թէ ուրիշ խումբ մը կռւի բըռնւած է.... մենք որ եղբօր պէս կը սիրենք իրար.... սակայն առանց նախանձելու չէինք տեսներ մեր բախտաւոր ընկերները, որոնք հպարտ-հպարտ իրենց ունեցած կռւի անցուդառձո կը պատմէին մեզի:

Թօփալ Մկօն հացի վերջին պատառը կուլ տու, գոտիկի ծայրի հանդոյցը քակեց, տնտեսալով սիկարէթ մը պլենով վառեց ու մեծ բաւականութեամբ սկսաւ բերնէն դուրս խուժող ծուխը դիտել: Անդամ մը աշքը դարձուց ձորի եզերքներուն վրայ, կարծես կ'ուզէր հին յիշատակներով ոգեսրուիլ: Երբ մեզի դարձաւ, ներքին դոհունակութիւն մը կը պլալար դէմքին վրայ, մեր սպասողական դըրութիւնը տեսնելով: Քանի մը անդամ պինդ պինդ ներքաշեց ծուխը, երկու անդամ հազար, բերանը սրբեց ու ըստ կսաւ իր պատմութիւնը:

— «Երնէկի էն օրին, երնէկի էր էն սկաթիս, որ
Սերոբ փաշայի զինւորաց շարք։ Աստւած լուսաւորէ էնոր
ու ծնողաց հոգին։ Տղամարդ էր ողորմած հոգին, տղա-
մարդ։ սաղ աշխարհքի մէջ էնոր այսր չէր գտնւեր, դու-
ըսէ քաջերու քաջ, ես ըսեմ քրդերաց հոգէառ Ազրայէլ.
արար աշխարհք վրայ գային, թօփ թֆանքի գէմ նիմրու-
թայ պէս զայիմ, բանի տեղ չէր դներ, բանի՛ հեղ վրայ
պրծան քրդերը, քանի հեղ էր ջարդ ու վշուր փախան էդ

անիծածները : Անգամ մը միայն շատ նեղ օրի հասանք . օր մը չորս թապուր ասկէր, երեք աշխրաթու քրդեր, ասոնք ալ քիչ էին, օխտը հատ էլ թօփ, յանկարծակի պաշարեցին Սերոբը . երկու սահաթ կրակ արին, աշխըրհքի վառոդը էրէցին, անհաշիւ կիւլէ թափեցին մեր վրայ, ըսես թէ մէկը կպա՞ւ, կաթիլ մը արիւն թափեցինք, չէ՛ : Թևեր առնէինք, սաղ զուշ դառնայինք, պրծում չիկէր . չորս թարաֆնիս ապլուքա արած էին . նամարդ տուշմանը գիշերով կորկոտը աղացեր էր, մեզմէ վեր լեռան բարձր քարերը մութնուլուսին ասկէրը նստած էր, իսկի տեղ չկէր շարժւելու . ամէն մէկս քիչ աղէկ մէկ մէկ քարի տակ պառկած “Եա, սր . Կարապետ զօրքիդ մեռնիմ” կանչելով, կարկուտի պէս կրակ կը թափէինք տուշմանի գլխուն : Ա՛խ, էնոնք օրեր էին, ի՞նչ օրե՛ր . . . Գիշեր վրայ հասւ, բոլոր ժողվրւանք Սերոբի բով — սաղ գլխով բարձր էր մեզմէ — “Է՛հ աղաք, վարձերնիդ կատար, ըսաւ, մուրազնուդ հասաք, քսանը աւելի Մէհմէտու լաճեր դուր . պան արիք սր . Կարապետի — լիս ըլլայ էնոր գերեզման — հիմա իմ ետևէ եկէք” : ինք առաջ ինկաւ, մենք ետևանց նէֆէսնիս փորերնիս քաշած . տուշման քուացեր, մեր անցնիւ շտեսաւ . էսպէս անգամ մ'էլ լուսեցանք նոր աշխարք ծնանք . ո՞ր զաշաղը աղատում կը յուսար էտքան ասկէրի ձանկէն :

“Ես կուի հաւար հասաւ աշխըրքի չորս ծէրեր, Փրան-սրգի, ինկիլիկի ղաղէթաքը բիւթին գրեցին, Սերոբ-Աղ-բիւր եղաւ Սերոբ փաշա . թախ Սթամպոլու եկաւ ֆէր . Սերոբի գլուխ կտրէք ականջներ ինձ խրկէք” սուլթանի ֆէրման էր, ո՞վ կարար հակառակիլ : Բաղէշու փաշի հայր հայր գնաց, վայ-վայը մնաց . ի՞նչ ձուն տար գլխուն . քը-բոնող ո՞վ . սաղ աշխարհքը ոտքի ելնէր, էնոր մէկ մազին դպչող չեղներ . . . “Ա՛խ, կացնի կոթ անտառէն է . . .” կայէնի կոտոշը բուսնի գլխիդ, տնաքանդ Աւէ . . . ձիվան կտրիմի արև մարեցիր, արևել խաւարի . քո տուն քո տեղ չօլ ու վէրան դառնայ, քո պատանք քո վզին չօլէ չօլ քեա-լեա, տեղ չեղնի հանգչելու . . . էդ ի՞նչ սեւ սիրտ ինչ ա-ղու ճիկեար . . . էդ ի՞նչ սուդ ու չիվան բերիր միաձուր լսալիսի գլխին, աշխարհ ոտք ելաւ, օխտը թօփ, չորս թա-

պուր ասկէր եկաւ, օխտը քաղաք շաժ եկաւ . հազար տե-ղէ կրակ էրէցին քոռ փօշման ետ քաշւան : Բա էտ ինչ-պէս քո ձեռ վրայ գնաց ազու խառնար կերակրին, աշխըր-քի չկրցած արածը քո սե հոգին արաւ, կայէնի ախպէր . . . Աստւած տիւան դատաստանդ կտրէ, վասա՛կ . հոգիդ առ-նէ դժոխքը թահէ էրի՛ս, տաղիս, պուտ մը ջուր տւող չեղնի . . . էրնէկ հազար էրնէկ քո մայր քար ծնէր քո տեղ, Սողոմ Գոմորի բախտի ռաստ գար . . . դժոխքի հուր մաղ-մաղ գլխուդ թափւէր . . . անիծած Աւէ . . .”

Մկօն երկար ախ մը քաշեց, յուզումէն անկարող էր շարունակելու, ձեռքերով ծածկեց դէմքը . դաւաճան Աւէի կատարածը, Մկօյի սիրտը տեղահան էր ըրած : Անզօր կա-տաղութեամբ վառւած աչքերէն՝ խոչոր խոչոր արցունքի կաթիւներ կը թափէին երկար մօրուքին վրայ : Սրի Փիտա-յին որ անթաց աչքով տեսած էր իր տան քար ու քանդ ըլ-լալը, հիմայ կ'արտասէր երեխայի մը պէս . . . տեսնուած լալը, հիմայ կ'արտասէր երեխայի մը պէս . . . ճիկեարը տաղ-լուած բան չէր . . . բայց ցաւը խորունկ էր, ճիկեարը տաղ-լուած, արցունքները անզօր ան միխթարելու . ղո՛ը անփո-խարինելի էր . հարիւր տարին անգամ մը Սերոբ մը չի ծը-նիր հայ ազգը . հայը լացաւ, տուշմանը վախ քաշեց կըտ-նիր դիակի առցէ, Խլաթ լացաւ, Մշու դաշտ լացաւ, Սա-րիճի դիակի առցէ, Խլաթ լացաւ, մարդ ի՞նչպէս կրնար սուն լացաւ, Աստւած ալ լացաւ, մարդ ի՞նչպէս կրնար արցունքը բռնել . . .”

Երկար ժամանակ լուռ մունջ մնացինք : Ո՞վ բերան կը բանար . որո՞ւ սիրտ առաջ կ'երթար խօսք մը ըսելու . ամէն մէկս խոր թաղւած էինք մեր մտքերուն մէջ . մտքէ՛ր, մտիխթարական, յուսասու, քաջալերիչ . մտքէր ճնշող, յու-սարեկիչ . . . Սուրբ գործ, ժողովրդական ողերութեան, քաջալերութեան, անձնազութեան փայլուն օրինակներ . իսկ միւս կողմէն անտարբերութեան, դաւաճանութեան, ծուռմանութեան դէպքեր, ու թերես երկար թաղւէինք մտա-պատմերու մէջ՝ եթէ թօփալ Մկօն, որ նոր սիկարէթ մըն ծուռմերու մէջ՝ եթէ թօփալ Մկօն, որ սիկարէթ մըն պատմութիւնը, ալ պլլած էր, չչարունակէր ընդհատած պատմութիւնը :

«Ս . կը գտնէինք . Միէէն լուր հասաւ մեզ որ շուտ հասնինք Սոխորդ : Բաղէշի Ալայ պէկը բազմաթիւ ձիաւոր զինւորներով յանկարծ պաշարած էր Սոխորդը, ձերբակա-

Հած Միսէն ու գիւղի երևելիներէն երեք հոգի, ձեռքերնին
ու ոտքերնին կապած՝ ծեծի տակ կ'ստիպէր անոնք, որ խա-
բէութեամբ մը իր ճանկը ձգեն Սերոբը ու յաջողութեան
պարագային մեծ վարձատրութիւն մըն ալ կը խոստանար
անոնց . . .

Նոր Ս. հասած էինք . շրջակաները երկար պտոյտէ մը
ետք, մեր վիճակը շատ աննախանձելի էր . չէն մնայ հայ
գիւղացին, շատ տեղ թէև մեզի լաւ ընդունած, հիւրասի-
րած էր բայց երկար ճամբորդութիւնը, գիւղերը չվտան-
գելու համար գիշերները դուրսը՝ բաց երկնքի տակ անցը-
նելը, հալէ հանած էր մեզ . բայց ճար չկար, պէտք էր
շուտով Սոխորդ հասնիլ : Ողորմած հոգին սարի պէս մարդ
էր : “Տղա՛ք, շուտով պատրաստեցէք, ժամէ մը ճամբայ
պիտի ելլենք”, ըստ . ո՞վ կրնար հակառակիլ . որոշած,
վերջացած բան էր : Յոդնած, դադրած նորէն ճամբայ ե-
լանք : Ֆիտային հանգստութիւն ո՞ւր է տեսեր որ . մէկ
մը ճամբայ ելլելը դժւար էր . քիչ քաղելէն ետք յոդնու-
թիւնն ալ մոռցանք, նեղութիւնն ալ . թէ առած սարերէն
վար կը թոչէինք : Սերորը մեղմէ բաւական առաջ էր ան-
ցած : Երկաթէ շինւած էր կարծես . ոչ դուշ ունէր, ոչ
դադրում . Զեղ մատաղ, տղաք, հա հասէք՝ կը քաջալերէր
մեզի, իսկ մենք արիւն քրտինք մտած, շունչերնիս կտրած՝
հազիւ հազ կը հասնէինք անոր վազքին : Մութ գիշերով
ճամբայ էինք ելած Ս. էն, ժամերով անընդհատ վար կ'իջ-
նէինք առանց կանգ առնելու . ո՞վ մտքէն կ'անցընէր հանգ-
չիլ, երբ մեղ կանչողները անհամբեր աշքերնին մեր ճամ-
բան յառած կ'սպասէին : Լուսասաղը կամաց կամաց բարձ-
րացաւ հօրիզոնէն վեր, մօտ էր արշալոյսը : Զօր տիինք
մեր ուժաթափ ոտքերուն, հա իջիր, հա բարձրացիր ան-
հատնում լեռներէն, ձորերէն, և դեռ եկած ճամբաներուս
չափ ալ կտրելիք կար : Լուսաբացին հասանք այս ձորը,
շան հալի հասած էինք . ալ ոտքերնուս վրայ ուժ չէր մնա-
ցեր շարունակելու . Ա՛խ, մենք պատրաստ էինք մինչեւ
դժոխք ալ երթալոր՝ բայց մեր անտէր ոտքերը այլես չէ-
ին ուզեր հնազանդիլ մեզի, իսկ Սոսին ճամբու կէսին ար-
դէն Սերորի ուսին կրթնած կը քալէր, անկարելի էր այդ-
պէս շարունակել : Սերորը մեր վիճակը տեսնելով, քիչ մը
մտմտաց . արեք դեռ նոր լուսաւորած էր բարձր լեռներու

գագաթները . եթէ քիչ մը հանգստանայինք , կը կազդուր .
և էինք ու մինչև կէս օր կրնայինք հասնիլ Սովորդ : Մինչ-
դեռ այդ վիճակով հաղիւ թէ ժամ մըն ալ դիմանայինք ,
և ծայրայեղ յոգնածութենէն ետք , դժւար թէ մէկ ժամ-
ւայ հանգստութիւնը բաւական ըլլար մեղի :

«Է՛», տղա՞ք, դարձաւ մեզ Սերոբը, քիչ մը հանգչինք. հրամանը կրկնել չտևինք. ամէն մէկը հանդիպած տեղը փուեցաւ: Աերոբը Սոսկին հետ ճիշդ այն քարին վրայ նըստաւ, ուր հիմա մեր ընկերը պահպանութիւն կ'ընէ. շատ մռայլ էր Սերոբը, մտախոհ. ոչ մեր խօսակցութեան և ոչ մեր հաց ու պանիրին մասնակցեցաւ. մեզմէ քիչ մը հեռու, գլուխը երկու ձեռքերուն մէջ առած, կը խորհէր. դիւրին բան չէր, Միէի պէս եղբօրը վտանգ կ'սպանար, ան ալ մեր պատճառով: Ֆիտայիներէն ով կրցեր էր հապճեպ պատրաստութեան ժամանակ կտոր մը հաց ու պանիր գրպանը դնել, մէջ տեղ հանեց. սկսանք ուտել, կէս ժամ չէր ան-ցեր. հազիւ մեր քրտինքը քիչ մը պաղած էր, երբ ձորի դիմացի կողմէն քիւրտ մը ձեռքերը բերնին դրած ձայն տւաւ:

— « Լօ՛, լօ՛, ի՞նչ մարդիկ էք»

«Նստած տեղերնիս պաղեցանք մնացինք . այդ
ու այդպիսի հեռաւոր անկիւն մը, յանկարծակի քիւրտի մը
հանդպիլ, լաւ նշան չէր: Մինչդեռ բոլորս շւարած մընա-
ցեր էինք, Սերոբը անխոռվ պատասխանեց, առանց տեղէն
իսկ շարժւելու:

— «Օսման աղայի մարդիկն ենք, Դանիանան կընար խարել. »

— «ԶԵՇ, ԴԱՆՔ ՔԻՒՐՄ ՀԵՇՔ, ԻՆ ՀՅ Ք Ա

—«Սուտ է, դուք կայ եք, ըստմիջեց օւրին

Քիւրտը, դուք հայ Եք»

— « *b'*

— «Հայ դաշտներ էք» :

— «Ω5'» :

— «Այս ատեն քիւրտը լուծ է ։
Ոհ էք» ։

— «Ո՞վ ըստ» :

— «Դուն ալ Սերոբն ես . . .»

«Դեռ քիւրտի խօսքը չէր վերջացած, երբ ձորի հակառակ կողմէն հրացանի պայթիւն մը և գնդակ մը վժժալով դան ու Սերոբի նստած քարին զարնւիլը մէկ եղաւ . բոլորս մէկանց վեր ցատկեցինք . հազիւ շարժելու ժամանակ տւին անօրէնները : Զորի երկու կողմէն սաստիկ կրակ մը տեղաց մեր վրան . կասկած չկար որ մինչդեռ մենք ինքզինքնիս ապահով կը կարծէինք, քիւրտերու խումբ մը սուսիկ փուսիկ պաշարած էր մեզի : Առաջին գնդակներէն իսկ մեր ընկեր Աւոն ոտքէն վիրաւորւեցաւ . մեր վիճակը չափազանց ծանր էր . մենք բաց տեղ, իսկ թշնամին բարձր՝ ձորի երկու կողմերուն վրայ նախօրօք դիրքեր բռնած . առ կուր չէր, ջարդ էր : Աստւած դիտէ թէ ինչ հրաշքով բոլորս մէկէն չկոտորւեցանք առաջին իսկ կրակին : Երկար խորհելու ժամանակը չէր : Առաջին պատահող քարը մեղ դիրք չինելով, սկսանք անոնց կրակին պատասխանել . ոմանք ձորի մէկ կողմի, ոմանք միւս կողմիններու դէմ կուելով : Յարձակումը այնքան անսպասելի և յանկարծակի եղած էր, որ մենք մեզի կորսնցուցած կը կրակէինք, հա՛ կը կրակէինք . շիտակն ըսելով մեղմէ շատեր և ոչ իսկ տեսած էին թշնամին : Քանի մը վայրկեանի մէջ խաղաղ ձորը ծուխով լեցւած կ'որոտար : Ինչպէս ըսի, արդէն Սերոբը Սօսիին հետ այդ քարին վրայ նստած էր . չեմ գիտեր թէ առաջին վայրկեաններուն անոնց ինչ պատահեցաւ, այնքան ինքզինքս կորուսած էի : Բայց քիչ մը պաղարիւնս գտայ, աչքս դէպի անոր կողմը դարձուցի, տեսնեմ իր նստած քարին տակ կկզած Սօսիին հետ, կըութ կըուրլ կրակ կը տեղայ Սերոբը, բոլորովին հանդարտ, անխոռվ, կարծես թէ արտասովոր բան մը պատահած չըլլար :

«Մենք կը կուէինք, այսինքն կը պատասխանէինք անոնց կրակին, բայց առ երկար չէր կարող տեսել . մեր դիրքուն վեր բարձրանալու իրենց պահւած դիրքերէն որ մեզի ամբողջնիս ալ կոտորէին : Շատ կոիւններու մէջ մտած ելած, չատ թիւրք ու քիւրտի հետ գործ ունեցեր էի, բայց այդ անդամուն շանորդինները մեզ լւաւ ծուղակը ձգած էին,

ազատումը հրաշքով միայն կրնար ըլլալ . ո՛չ կրնայինք ետ դառնալ, ոչ առաջ : Բանն ան է որ, մենք հազիւ կէս ժամ մնացեր էինք ձորին մէջ ու ժամանակ գրեթէ չէինք ունեցեր տեղը ուսումնասիրելու . ըսենք, պէտք ալ չէինք ըզգացեր, այնքան ապահով կ'զգայինք մէնք մեզի :

«Ամէն մէկս գէշ աղէկ դիրքի մը տակ սքլած՝ կը կըռւէինք, առանց որոշ ծրագիր մը ունենալու . չեմ գիտեր որչափ տեսեց այդ հրացանաձգութիւնը, երբ որ Սերոբի հուժկու ձայնը հրացաններու ժխորի մէջէն ականջիս հասաւ . հուժկու ձայնը հրացաններու ժխորի մէջէն ականջիս հասաւ .

— «Տղա՛ք, ձեզ մատաղ, դէպի ձորի ձախ կողմը, ձախ կողմը :»

«Ֆիտային քիչէն շատ բան կը հասկնայ . ճիշդ այդ կողմը վազեցինք բոլորս մէկանց : Տեսէ՛ք, ձորի երկու եղերքներն ալ պատերու պէս ուղղածիք են, իսկ ձախ կողմինը քիչ մը ներս ինկած, քարայրի մը տպաւորութիւնը կ'ընէ : Քիչ մը ներս ինկած, քարայրի մը կուած ժամանակ իսկ նշմարած է : Սերոբի սրատես աչքերը կուած ժամանակ իսկ նշմարած է : Ին մեզի համար նպաստաւոր այդ տեղը : Հարկաւ հրամանը ին մեզի համար նպաստաւոր այդ տեղը վերջին անգամ մըն ալ արկրնել չտւինք . հրացանները վերջին անգամ մըն ալ արկրնել չտւինք . հրացանները դէպի ձախ : Տեսէ՛ք, մեր կուած տեակելով, վազեցինք դէպի ձախ : Տեսէ՛ք, մեր կուած տեակելով, վազեցինք դէպի ձախ : Տեսէ՛ք, մենք ոչ մէկ վնաս չունեցանք այդ մեր մեզի ոչ մէկ վնաս չունեցանք այդ պատահեցաւ որ մենք ոչ մէկ վնաս չունեցանք այդ պատահեցաւ ատեն, շատ պարզ է : Նախ՝ քիւրտերուն հափախուստի ատեն, շատ պարզ է : Երկրորդ՝ մեզի մար մեր այդ շարժումը անսպասելի էր . երկրորդ՝ մեզի օգնեց մեր արագ հրացանաձգութիւնը, որ ամբողջ կռւի ժամանակին դիրքերու ետև սմբքած պահած էր . ժամանակ թշնամին դիրքերու ետև սմբքած պահած էր . իսկ մեր վազելը այնքան քիչ ժամանակ առած էր, որ մինչեւ քիւրտեր նկատէին, նշան բռնէին՝ մենք տեղ հասած է : Ընդ կամած մը հոն հասած՝ անմիջական վտանգէ պատինք : Անգամ մը հոն հասած՝ համարւիլ : Քիւրտերու մէկ մասը, որ ւած կարող էինք համարւիլ : Քիւրտերու մէկ մեր ձորի ձախ եղերքին վրայ դիրք բռնած էր, կը գտնւէր մեզի վրան . անոնք այլևս անկարող էին մեզի վնասելու, կը մնար միւս մասը, որոնց դէմ կրնայինք կուիլ :

«Ինչպէս կը տեսնէք, մեր դիրքը քարքրուտ ըլլալուն, շատ նպաստաւոր էր մեզի համար . ամէն մէկս առանձին առանձին քարերու ետին դիրք բռնեցինք, փա՛ռք Աստին ծու, պէտք եղածէն ալ աւելի քարեր կային : Մեր կողմէն մասամբ մը հրացանաձգութիւնը դադրեցուցինք . քանի մը ընկերներ միայն կը կրակէին, ան ալ եթէ անխոհեմ քօլոզ չէր, աչքապուկ կը խաղայինք, երկուստեք ալ վերին

աստիճանի գգոյշ · գրեթէ բան մը ըրած ըլլալու · համար գնդակներով կատակ կ'ընէինք իրարու հետ: Դիրքերնիս լաւ էր, լաւէն ալ աւելի, փամփուշտնիս առատ, ի՞նչ հոգ թէ թշնամին շատոր էր.... հարիւր, հազար, հինգ հազար, թող գային որչափ որ կ'ուզէին, մենք չէինք որ երկիւղ պիտի կրէինք · թէկ իրենց թւի առաւելլութենէն օգտական կրնային յանկարծ վրայ տալ, բայց ահագին վնաս կ'ունենային: Քիւրտը հօ' խելքը հացի հետ կերած չէ · անոր ուզածը մեր մօսինի հինգ հարւածեան հրաշագործներն էին: Ան ի՞նչ կը հասկնայ յեղափոխութենէն, հո՞գն է որ կառավարութեան համար ինքդինքը նետէ կրակի դէմ, մանաւանդ որ սորված ալ էր ֆիտայու բնաւորութիւնը, որուն հետ կատակ ընել չէր կարելի: Ֆիտայու զէնքը ձեռքէն առնելու միակ միջոց մը կայ, սպաննել ան, իսկ ատ այնքան ալ հեշտ բան չէր, անցեալի փորձերը ապացուցած էին իրեն:

«Ո՞ւր երթալու համար ձամբայ ելած և անշնորհք պատահարով մը ի՞նչ վիճակի էինք հասեր: Ամէն դիւրութեամբ կրնայինք մինչև իրիկուն կուիլ ու ապա մութին հետ անյայտանալ: Բայց մենք որոշ գործով ձամբայ ելած էինք, մեզի անհամբեր սպասողներ կային, ո՛վ գիտէ ինչե՛ր տեղի կ'ունենային Սոխորդ: Կատաղութիւննուս մենք մեզի կ'ուտէինք: Ուրիշ անդամ թշնամու հետ կուի ըռնւիւր հարսնիք էր մեզի համար, մեր երազն էր դէմ դիմաց դալ այդ մեծահոչակ քիւրտերուն, կուի դաշտի վրայ փորձել մեր ուժերը, բայց հիմա որչափ կը փափաքէինք առանց կուի տեղ հասնիլ: Սերորը հեռուն քաշւած՝ պեսերը կը կրծէր, խոր մամտուքի նշան էր ատ, մէկ՝ մեր վրայ բարձրացող ուղղաձիդ ժայռը կը դիտէր, մէկ՝ դիմացի թշնամու դիրքը. յայտնի էր որ ճար մը կը փնտոէր այդ վիճակն աղատւելու: Յանկարծ, մեզի դառնալով երեք հոգի իր քովը կանչեց. Աւօն, ես, մէկ ալ չափուշ Պաղտասարը, բոլորս ալ խմբի ընտրածները: Մեծ խօսիլ ըըլլայ, ես ալ լաւ կուողներէն էի, գէթ այդպէս կ'ըսէր Սերորը. տեսնելու բան էր թէ ինչպէս խմբի մնացորդները աչքերով մեզի կը լափէին, ո՞ր մէկը չէր նախանձեր, ո՞րը ինչ չէր տար Սերորի ընտրածներէն ըլլալու համար....

— «Տղաք այս վիճակին մէջ երկար մնալ չ'ըլլար, — դարձաւ մեզի Սերորը, — ալէտք է ճար մը մտածել, ուրիշ ելք

չկայ, փորձենք այս կողմէն վեր բարձրանալ: Ամբողջ խմբով անկարելի է, դիմացի դիրքը բունող քիւրտերը մեզի մէկիկ մէկի կը կոտորեն. լաւ է որ նախ քանի մը հոգ գիով փորձենք. քայլը թէկ վտանգաւոր է, բայց առաջ Աստուած կը յաջողինք. դուք ինձի հետ կուգաք, իսկ դուն շավուշ, կը մնաս տղոց քով, անընդ հատ հրացանաձգութեամբ շես թողներ որ դիմացի քիւրտերը տեղերնուն շարժին. չես մեղներ որ դիմացի քիւրտերը տեղերնուն աշխատեցէք այնքան զբաղած պահել անոնք, որ մեր ինչ ընելը չնկատեն. իսկ մեր կողմի քիւրտերը մեզի ձգեցէք:

«Չավուշ Պաղտասարը, որչափ որ ալ հնազանդ զինուոր մըն էր, մեզմէ զատւելուն վրայ՝ քիթն ու մոռթը կախած տղոց քով գնաց:

— «Տէ, քալեցէք տղաք», դարձաւ մեզի Սերորը:

— «Հապա ե՛ս, — խօսքի մէջ մտաւ Սոսին, որ մինչև այդ ժամանակ լուս ու մունջ նստած էր, — ես ուր պիտի մնամ, Սերոր:»

— «Դուն տղոց հետ կը մնաս, հոգիս. երբ մենք ապահով բարձրանանք վեր, այն ատեն դուն ալ տղոցը հետ առնց վտանգի կը հասնիս մեզի:»

— «Ես քեզմէ չեմ զատւիր, Սերոր ջան, դուն ուր՝ ես ալ հօն», պատասխանեց վճռականօրէն Սոսին: Ընդդիմութիւնը բոլորովին աւելորդ էր, բոլորիս ծանօթ էր անոր կամակորութիւնը. միտքը բան մը չգնէր, եթէ ոչ լմնած էր, ոչ ոք չէր կրնար ետ դարձնել ան իր մտադրութենէն: Կամայ ակամայ Սերորը համակերպեցաւ ան ալ մեզի հետ վերցնելու, ուրիշ միջոց չկար:

«Հինգ ռոպէ չէր անցեր մեր խօսակցութեան վրայ, երբ չափուշը տղոց հետ սկսաւ այնպիսի կատաղի կրակ մը բանալ դիմացի դիրքերուն վրայ՝ որ մեր ժամանակաւոր դադարէն սիրտ առած քիւրտերը աճապարեցին նորէն քարտարէր ետին թագնւիլ: Ճիշդ ժամանակն էր մեր շարժւելուն. զգուշութեամբ, քարէ քար սողոսկելով՝ սկսանք ձոր եղերն իվեր բարձրանալ:

«Ինչպէս կը տեսնէք, մեր բոնած դիրքերէն հարիւր քայլ հեռաւորութեան վրայ՝ ձորը կ'սկսի լայննալ ու կողերը այնքան ալ ուղղաձիդ չեն — այդ տեղն է որ մենք բարձրացանք:

«Տեղ հասանք թէ չէ, Աւօնի հրացանը Սոսիին տւինք,

Սերոբն ու ես ոտքերէն բռնած բարձրացուցինք Աւօն . մեր բախտէն ժայռը շերտ շերտ ճեղքատած էր, ոտք դնելու տեղ ունէր, այդչափն ալ բաւական էր մեզի: Հազիւթէ Աւօն բարձրացեր էր ու ոտքի տեղ ըրեր, երբ Սերոբը զարմանքով նկատեց իր ճեռքին արիւնլայ ըլլալը:

— «Հը, չըլլայ թէ վիրաւոր ես Աւօ, հարցուց Սերոբը, ձեռքերս արիւնեցան: իսկ Աւօն վախնալով թէ իր վիրաւոր ըլլալը յայտնելէն ետք, Սերոբը կը դժկամակի զինքը մեզի հետ վերցնել, ստեց:

— «Ե՞հ ոչինչ, անցեալ օր բշտիկ մը ելած էր ոտքիս վրայ, քիչ առաջ քարին զարկի, անիծածը արիւնեցաւ: Մենք վերջէն իմացանք միայն թէ կտրիճի ոտնոսկը գնդակէ մը ջախջախւած էր:

«Աւօյի բարձրապնալէն ետք, իրարու օգնութեամբ հետզետէ բարձրացանք ես, Սօսին և ամէնէն ետք Սերոբը: Այդ ժայռի շերտը յաջողութեամբ անցնելէն ետք, կը մնար պղտիկ զառիվեր մըն ալ, ուր սակայն առանց օգնութեան ալ կրնայինք բարձրանալ: Աւօն առաջ ինկած էր, Սերոբն ու Սօսին անմիջապէս անոր ետեէն, ես ալ վերջապահը կը կազմէի մեր խմբակին:

«Աւօն հազիւ բարձրացեր էր ճորեզրի ծայրը, երբ մեր կողմի քիւրտերը անոր վեր բարձրացող գլուխը նշմարելով՝ կրակեցին. բարեբախտաբար անվաս մնաց. անմիջապէս եղած տեղերնիս կպանք հողին: Կուի ամէնավտանդաւոր վայրկենին իսկ չէի վախեցած, բայց այդ ժամանակ գնտնին կպած կ'զգայի սրտիս տրոփիւնը, թնդանօթի մը պէս ուժով կը զարնէր. հաւտա՛, կեանքիս վախէն չէր, ուրիշ անդամներ կրակի մէջ նետած էի ինքնինքս, ոչինչ չէի զգացած. բայց այդ պարագան տարբեր էր: Թէև մեզի անմիջական փոանգ չէր սպառնար. շատ շատ տղոց քով կը վերադառնայինք, բայց Սերոբի ծրագիրը պիտի վիժէր, մեր մտադրութեանը չպիտի կրնայինք հասնիլ: Ոինչդեռ կը խորհէինք թշնամին ծուղակը ձգել, մենք ինկած էինք հոն. ատկէ աւելի վատթար դրութիւն չէր կարելի երեա. կայել:

«Ետ դառնալու մասին ոչ ոք չէր մտածեր, եթէ մտածէր իսկ, չէր համարձակեր ըսել. վեր բարձրանալ, իսենթի պէս դեսպի մահ վազել կը նշանակէր. հոն մնալ նպատակ չունէր. ճար մը խորհելու էր, ու ամէն անդամ որ ճար մը

խորհիլ պէտք ըլլար, աչքերնիս մեքենաբար դէպի Սերոբը կը դառնար:

«Սերոբը Աւօյէն քիչ մը վար նստած էր. աչքերը անուրշաբար առջելը յառած կը խորհէր. կը խորհէր ու անգիտակցաբար հրացանի կոթը բերանը առած կը կրծէր, խոր մտմտուքի նշան էր ատ: Լուռ էինք. բոլորս ալ ակնապիշ զինքը կը դիտէինք, ուշադրութեամբ կը հետևէինք դէմզինքը կը դիտէինք, ուշադրութեամբ կը հետևէինք դէմզինքը կը դիտէինք. վերջապէս սովորաբար խոժոռ ու մընթիք չարժումներուն. վերջապէս սովորաբար խոժոռ ու մընթիք դէմզինք վրայ ժպիտ մը վայլեցաւ. բարեգուշակ նըսայլ էր ատ, փոթորիկէն ետքը արեգակի առաջին ճառագայթին պէս կենսատու:

«Առանց խօսելու, առանց նախապէս մեզի բացատրելու, Սօսիի ձեռքէն փայտը վերցուց, քակեց մէջքէն դանակը ու ձեռնափայտի վերին մասին վրայ թոկովը խաչած ձև կապեց ան, ու դառնալով ինձի,

— «Կուռոտիկդ տուր» , ըստ:

— «Ի՞մ կուռոտիկս, չկրցայ ծիծաղս բռնել, ի՞նչ պիտի ընես կուռոտիկը» :

— «Տո՛ւր» :

«Առանց աւելորդ խօսքի հանեցի վրայէս ու տւի իրեն. ողորմած հոգին խօսքը կրկնել չէր սիրեր, թունդ մարդ էր, թունդ: ինչ հոգատարութեամբ որ երեխաները իրենց տիկինները կը հագցնեն, նոյն ձեռվ Սերոբը կուռոտիկի թեւեցուց.... ձեռքը բռնած խաչածկ փայտին. կուռոտիկի թեւերու ծակերը անցընելով դանակի ծալլերէն, իր քօլօզն ալ անցուց մարդու ձև տալով փայտին: Ես ու Աւօն մէկ պիտի կողմ քաշւած, հազիւ հազ կը զապէինք պօռթկալու վրայ կողմ ծիծաղնիս: իսկ Սօսին առհասարակ մեծ հաւատքով եղող ծիծաղնիս: իսկ Սօսին մէկ ըրածին. եթէ այդ պակը վերաբերէր Սերոբի ամէն մէկ ըրածին. եթէ այդ պարագային Սերոբը ըսէր թէ՛ այս քուրջի կտորը մեր Աստրադան է, Սօսին անկասկած կը պատասխանէր “այո” ու խաչակնքելով «Հայր մէր» ը կ'սկսէր:

«Սերոբ աչքին պոչովը նկատած էր մեր անձայն ծիծաղը ու դէմզը խոժոռեր էր. ձեռքի խրտւիլակը շինել շտկելէն ետք, դարձաւ մեզի շատ լուրջ ձեռվ մը.

— «Հիմա սա քուրջի կտորը մեզի պիտի վրկէ, մի՛ ծիծաղիք, — և անկարելի էր զապէլ մեր ծիծաղը — լաւ մտիկ ըրէք ըսածներուս. քիւրտերը հասկցած են թէ մենք կը պատրաստւինք վեր բարձրանալ. արդէն Աւօն նկատեցին.

Ես լւր կը ճանչնամ քիւրտերը . վրայ տալ չեն համարձակիր, բայց բոլորն ալ պատրաստ՝ հրացաննին մեր կողմը ուղղած՝ մեղմէ մէկուն երևալուն կ'սպասեն որ արձակեն : Մեր ու անոնց հեռաւորութիւնը մօտաւորապէս 200 քայլ է . անկարելի է որ անմիջապէս կարողանան նկատել մեր խաղը . հազիւ թէ քօլօզ մը կը բարձրանայ բոլորը մէկանց պիտի կրակեն, ժամանակ չենք տար, անոնց հրացաններու տրաքոցին հետ վեր կը ցատկենք ու եթէ Ասւածած տայ, որ քարեր գտնւին վերը, մեր գործը յաջող կ'երթայ . դիրք որ բռնեցինք՝ մնացածը դիւրին է, 10 ըստ պէ չի քաշեր դիրքերը մաքրելու համար ալու յուներէն :

«Նոր կը հասկնայինք Սերոբին միտքը, մեր խնդուքը փոխւեցաւ սքանչացումի։ Իզուր չէր որ տաճիկները Սերոր փաշա անւանած էին ան, ուրիշ կերպ չկրնալով բացատրել իրենց հիացումը անոր կռւելու հանճարին վրայ։

«Սերոբը, Աւօն և ես հրացանները պատրաստ կ'սպասէ-
ինք։ Սօսին մեր ետև խրութիլակը բռնած, Սերոբի «վեր
վերցուրբ»ին վրայ՝ քանի մը անգամ երեսը խաչակնքելէն
ու «Մեծ է Աստծու զօրութիւնը» ըսելէն ետք, վեր բարձ-
րացուց քօլոզագլուխ կուռսիկաւոր ձեռնափայտը։ Բո՛ւմը
.... բո՛ւմը.... բո՛ւմը որոտացին քիւրտերու հրացաննե-
րը, ութը տեղէ վիրաւորելով իմ խեղճ կուռսիկս։

«Հրացաններու ձայնը դեռ չէր մարտած, մենք արդէն դուրս նետւած էինք աջ ու ձախ կրակելով».

«Ծիտակը ես լաւ չեմ յիշեր թէ ինչ անցաւ դարձաւ ,
մեր գիրքերէն գուրս թռանք , որո՞ւ կրակեցինք , թշնամին
ինչ ըրաւ . աչքերուս առջև կարծես ամպ կար , ոչինչ չէի
տեսներ . սակայն կարճ տեսեց այդ վայրկեանի ինքնամուռ-
ցումը . շուտով ուշաբերեցայ ու ինքզինքս գտայ ըլու-
րին վրայ , առանց սակայն դիրք մը , քար մը ճարած ըլլա-
լու . առանց երկար բարակ խորհելու , նետւեցայ փորի վը-
րայ գետին : Սերորն ու Աւօն քարերու ետև ապահով , կը
կրակէին . Սօսին տեղէն շարժած չէր : Սերորի ծրագիրը
յաջողած էր :

«Քիւրտերը, որոնք մեր ձորը հանդչած ժամանակ իրենց բնական ամուռ դիրքերու պատճառով մասնաւոր քարեր

բանելու նայած չէին — ու պէտք ալ չկար ատոր — յան-կարծակի եկան, երբ մենք իրենց հաւասար բարձրութեան ելանք ու դիրքեր գրաւեցինք։ Ֆիտայական կռիւներու մէջ դիրք գրաւելը, փոքրիկ քար մը առջևն ունենալը կէս մուսավաբեան ուսւական կարելի է հաշւել։

«Քիւրտերը մեր յանկարծակի յարձակումէն և մասամբ
ալ իրենց շփոթումէն ո՞չ ժամանակ ունեցան դիրք բռնե-
լու և ոչ սիրտ վրայ տալու ու իրենց թւի առաւելութեամբ
մեր եռերօհս չա, իւր կերպացնել փորձելու :

«Տէ՛», ըսենք, յիմարներ ալ չէին որ մեր վրայ կայր։ ի՞նչ է քիւրախն պահանջը, ինչո՞ւ կը կռւի — որովհետև յեղափոխականնե՞ր ենք, տիրող կառավարութիւնը փոխել ցանկացողնե՞ր ենք, որովհետև հայ ենք, քրիստոնեա՞յ, — բա՞հ, քիւրտը այդ բոլորէն այնքան կը հասկնայ, որքան երկունքի որոտէն։ Անոր կեանքի պահանջը կը կազմէ ապրիւ կընքի որոտէն։ Անոր կեանքի պահանջը կը կազմէ ապրիւ ուրիշի աշխատանքով, զինւիլ ուրիշի զէնքով, խորհիւ ուրիշի մտքով։ Թիւրք կառավարութիւնը արիւնարբու հը-րէն է, քիւրտը անոր անգիտակից ձեռքը։ Բայց ձեռքը որքան ալ որ հպատակի մտքին, կրակը չի բռներ, որովհետև այրողը ձեռքն է, վաստողը ձեռքը։ Ֆիտային որպէս քաջ կռւող, մեծ համբաւ կը վայելէ քիւրտի մօտ։ Բայց Փիտային իբրև երէկւայ գլխակոր ույշեան՝ կը բորբոքէ նաև քիւրտին ինքնասիրութիւնը. և կառավարութիւնն ալ կրակին վրայ աւելի իւղ կը լեցնէ, կը լարէ հայաքիւրտ յարաբերութիւնները, աղատ ասպարէզ տալով անոնց վայրի բնազդներուն։ Քիւրտը սարսափելի հրէշ մըն է խաղաղաբնազդներուն։ Գիւղացին, պատուհան մը անտէր ժողովրդին համակ գիւղացին, պատուհան մը անտէր ուժ մը չի ներկայացներ մար. Բայց քիւրտը իսկապէս որոշ ուժ մը չի ներկայացներ և անոր հոչչակւած քաջութիւնը կը չքանայ կառու հայուն առջև։ Ֆիտային իբր կռւող որակ անհամեմատ բարձր է քիւրտէն, իսկ քանակը ։ Հոտ է որ քիւրտը գերակշիռ դիրքն ունի. Լսւած է թէ քիւրտը հաւասար ուժով կռւի Փիտայիններու դէմ. մէկուն դէմ երեքը կռւգան ու նորէն հաւատը կը փրթի։ Ուր որ մեր տղաքը կորուստ ունեցեր են, հոն քիւրտը թէ անհամեմատ մեծ թիւ մը կազմեր է թէ յաւագոյն դիրքերը առաջուց գրաւած է եղեր։ Խօս-

Քըս երկարեցաւ, ինչպէս ըսի, քիւրտերը յանկարծակիի գալով՝ առանց ուժեղ դիմադրութեան՝ դիրքը ձգեցին ու վար, դէպի բաց դաշտը փախան, իսկ մենք տէր մնացինք ձորի մէկ եղերքին ։

Հոս թօփալ Մկօն ընդհատեց իր պատմութիւնը . նոր սիկարէթ մըն ալ պլլեց . կրակը հանգչէլու մօտ էր, իսկ մեր քրտինքէն թրջւած չորերը սառ կտրած կը փակէին մեր մարմնին . քիչ մըն ալ ցախ հաւաքեցինք, կրակը բորբոքեցաւ, հաճելի տաքութիւն մը սփուելով չորս դին : Թօփալ Մկօն շարունակեց .

«ՄԵՆՔ գրաւեցինք ձորի այդ բարձրութիւնը. մեր դիրքը անհամեմատ աւելի բարձր էր, քան հանդիպակացը, ուրկէ քիւրտերու միւս մասը կը կռւէր մերոնց հետ: ՄԵՆՔ յաջողութեամբ երկու ռազմական առաւելութիւններ շահած էինք. մէկը ան՝ որ մեր կողմի քիւրտերը փախած հեռուէն կը կըակէին — անվսաս կրակ — իսկ միւսը, և գլխաւորը, ան էր, որ մեր դիրքը աւելի բարձր ըլլալով, աւելի նպաստաւոր էր կռւելու համար, քան ձորի միւս եղբը գտնւող քիւրտերունք: ՄԵզ հարկաւոր էր քիչ մը առաջանալ, դէմառդէմ գտնւելու համար անոնց:

«Զորի լայնութիւնը 300 քայլ է, 200 քալիկ չափ ալ
մենք՝ ձորէն վեր բարձրացած էինք, կ'ընէ 500. հարիւր մըն
ալ ձորի եզրէն մինչև մեր տեղը՝ 600. իսկ այդչափ հե-
ռաւորութեան վրայ կուիլն ալ մեզի շատ ձեռնտու չէր,
ինչպէս որ տղոց կուած ժամանակ մենք միջոց ունեցեր
էինք՝ բարձրանալու, այնպէս ալ հիմա մենք պիտի զբաղե-
ցնէինք դիմացի քիւրտերը, եթէ նոյնիսկ չկարողանայինք
ալ անոնք հանել իրենց դիրքերէն միւս տղոց բարձրանա-
լու ատեն։

«Լուսահողի Սերոբը երկար խորհող մտածող մարդ չէր. գաղափարները, մտքերը փայլակի նման իրար կը յաջորդէին. նեղ սահաթիին, մինչդեռ մենք մեզի կորսնցուցած, շլմորած, ինչ ընելիքնիս չէինք գիտեր, ան անմիջապէս կուելու ծրագիր մը կը կազմէր. ահա ատ էր Սերոբ

փաշի ամէնամեծ առաւելութիւնը։ Հայաստանի ջուր,
հող — ես զուրպան ըլլամ անոր — շատ ունի Սերոբի պէս
աննման կտրիմ, իկիտներ, անոնց պէս զօչազ տղամարդ շատ
կան. կան, բայց էնոր պաղարիւնութիւնը, նեղ վիճակի մէջ
քաղցր լեզուն — մեղք կը կաթէր բերնէն — ընկերներու սի-
րաշահիլը և, որ կարևորն է, անոր զինուրական հմտ. թիւ-
նը ոչ ոք չունէր. ա՛խ անոր նմանը սաղ աշխարքի մէջ չէր
գտներ: Քօննար Աւէի աշքերը . . . մէկ էր բայց հաղար
բանի կը հասնէր. ատ է որ մինչև օրս օխտը ամիս անցաւ,
դեռ Փիտային ախ կը քաշէ. ո՞վ չէր հետեւիր անոր. եթէ
օր մը Սերոբ Սաղայէլը բռնել ուզէր, բոլորս ալ առանց
վարանելու կը հետեւինք անոր մինչև Դժոխվք, վատահ ըլ-
լալով որ Սաղայէլի կոտոշներէն բռնած դուրս պիտի քաշ-
կռատէինք :

Կոտէինք : «Մինչդեռ մենք բոլորովին մոռցեր էինք զինքը, Սօսին , Սերոբի արժանի այդ կինը, առանց մեր օգնութեան հասաւ մեր քով . ինչպէս ուրախ էր, կարծես աշխարհք իրեն աը- ւած ըլլային , այնչափ հպարտ կ'զգար ինքզինքը : Սերոբի ծրագիրն էր որ յաջողած էր . մենք թերահաւատ վերաբեր- ւած էինք, նոյնիսկ ծիծաղած , իսկ ինքը տոաջին ըոպէէն էր իսկ վատահ էր կատարեալ յաջողութեանը , բաւական է որ Սերոբը խորհած էր , ինչպէս կրնար չյաջողիլ :

— «Տղա՛ք, կամաց առաջնասաք, բը, — ժամանակը կ'անցնի ու մենք բաւական ուշ մատիսք, զայլ թէ ժամանակին չհասնինք Սոխորդ :»

«Բաւական առաջացանք, տղաքը կը նակէին հրացանաձգութիւնը. մենք ճիշդ տղոց վրայ կը գտնէինք և քիւրտերու դէմ դիմացը. բայց ոչ մենք ուղաքը կը տեսնէինք, ոչ ալ անոնք մեզի: Մինչև այդ ժամանակ դիմացի քիւրտերէն աննկատ մնացեր էինք, չնորհիւ տղոց տաք կրակին. սողոսկելով մօտեցանք ձորեզրի ծայրին, երբ հոն հասանք. պարզ կերպով կը տեսնէինք քիւրտը. տերը. երեքս իրար քով պառկած, Սերոբի տւած նշանին վրայ, մէկանց արձակեցինք հրացանաերը: Տեսնելու բան էր քիւրտերու իրարանցումը. մինչդեռ անոնք կը կարծէին թէ մեր դիրքը իրենց ընկերներէն գրաւած է, յանկարծաւ-

կի իրենք զիրենք կը գտնային մեր գնդակներու տարափին տակ։ Առաջին իսկ գնդակներուն՝ երկու քիւրտեր դիաթաւաւ գլորւեցան, չուտով ուրիշ մըն ալ կ'երթար միանալ անոնց. իսկ մնացածները կծիկը դրած՝ Եռոնէն վար աներևոյթ եղած էին։ Զայն տւինք տղոց — որոնք զարմանքով տեսած էին իրենց հակառակորդներու յանկարծակի փախուստը — որ չուտով մեր ելած տեղէն վեր բարձրանան իրենք ալ :

«ՄԵՐ ԴԻՐՔԵՐԵՆ ՔԸՆԱԾ ՔԻւՐԹԵՐՈՒՆ ՄԻԱցած ԷԻՆ այդ
պահուն մեծ ճամբարէն անցնող քսան թիւրք զինոր, որոնք
հրացաններու գոռդոռոցը լսելով շեղած էին դէպի մեր
կողմը, ու քիւրտերէն լսելով մեր մասին, անոնց հետ մի-
ացեր էին ու վրայ կուտային աշխատելով մեզի հանել մեր
դիրքերէն:

«Կէս ժամու չափ ամէնավտանդաւոր դրութեան մէջ էինք. անիրաւ զինւորները այնպիսի կանոնաւոր հրացանա-ձգութիւն մը սկսան, որ անկարելի էր այլևս դիրքերէն գլուխ բարձրացնել. մեր քովէն, մեր վրայէն գնդակները սուլելով կ'անցնէին քարերու ղարնւելով, հողի անձրև մը թափելով մեր վրայ: Մեր նեղ վիճակէն օդուելով՝ քիւր-տերէն ոմանք բաւական առաջացան ու լաւ դիրքեր բոնած էին. մեր տղաքը չէին երենար. մեր վիճակը կամաց կա-մաց չափազանց երկիւղալի կը դառնար. թշնամին փար-պետ թաքթիքով մը կիսաշրջան մը կազմած, մէջ տեղը զինւորները, երկու կուշտերը քիւրտերը, վայրենի աղաղակ-ներ հանելով ուղիղ մեր վրայ կը խուժէր. մեր բանը բու-սած էր. ի՞նչ կրնար ընել երեքը վաթսուն-եօթանասունի դէմ:

«Ես ձախ թեփին, Սերորը կեդրօնին, իսկ Աւօն աջին դէմ
կը կռւէինք . ի՞նչ կռւիլ, կը կրակէինք որչափ արագ որ
կրնայինք . մեր հրացաններու փողը կրակ կտրած էր, ճեռք
դպցնելը անկարելի . բաւական տեսք այդ օրհասական կռի-
ւը, թշնամին թէև քանի մը զոհ տւած՝ կատաղի թափով
կառած անար :

«Ես բոլորովին յոյսս կտրած՝ վերջին աղօթքս կը մրմըն-
չէի: Կոհւը 300 քայլի վրայ տեղի կ'ունենար, մեր մինչեւ

այդ ժամանակ անվտասությանը կը պարտէինք նախօրօք գլ-
րաւած դիրքերնուու։ Մենք կը կրակէինք, բայց թշնամին,
զօրքերու առաջնորդութեամբ վըսայ կուտար. 200 քայլ հա-
զիւ մատակ էր, հա՛, քիչ ալ ու մեզի պիտի համանէին, երբ
յանկարծ, մեր դիրքէն քիչ մը վար հինգ, տասը, տասնե-
հինգ հրացաններ միաժամանակ բացւեցան. մեր տղաքն
էին, նոր բարձրացած, մեզ օգնութեան կը համանէին. ժա-
մանակն ալ էր. երեքս քիչ էինք, իսկ տասնըութը շատ
շատ էր թշնամուն դէմ կուելու։ Տղոց ձիւդ ժամանակին
համանելը կուին կերպարանքը փոխեց. հիմա թշնամին էր
որ մէկ շունչ մօսին գնդակի հասողութեան շրջանէն դուրս
փախած, ակռաները կճրտացնելով հանդիսատես կ'ըլլար մեր
խենթ խելառ դրկախառնումին։

«Ոչ ոք կրնայ երևակայել մեր օյցը թիւնը կաթիւնը . կը համբուրբէնք, ոմանք պար կը բռնէին . կատակ բան չէր, մինչև դժոխքի դուռը հասած էինք . շիտակ . երթալիք տեղս արքայութիւն ալ ըլլար, չէի ուզեր . դեռ շատ կանուխ էր, մեղացս թողութիւն չէի ստացեր :

«Սյդպէս լմնցաւ այդ կորես ալ, Ամբողջ կռւին մէջ քիրատերէն 6 մեռած էին և 2 վրաւուն, զինուորներէն 2 վիրաւոր, իսկ մեղմէ միայն Աւօն ոտքէն վիրաւորած էր»:

«Թէկ յաղթութիւնը մեր կողման է կարելի էր շարունակել մեր ճամբան. մեր առաջը զերէին, անցնիլ փորձել այդ շղթայէն՝ մեծ անխոչեմութիւն պիտի ըլլար. կամայ ակամայ ետ դառնալ ստիպւեցանք. իսկ թշնամին խոհեմութիւն համարեց չհետապնդել մեղի Ս. մարդակուլ ճորերուն մէջ։ Ին մարդ հասաւ, մեղի պէտք


«իրեկնադէմին Սոխորդէն և հաւ Եւ
չէին ունեցեր. Ալայ բէկը քիչ մը ձուածեղ և հաւ Եւ
լէն ետք, առած քալած էր դէպի Բաղէւ . . .»

Թօփալ Մկօն Լմիցուց իր պատմութիւնը : Ամէնուս աչ-
քը բնազդօրէն գարձաւ անոր հագած կուռտիկին վրայ . ո՞վ
հապարտ չէր զգալ ունենալու ան . Փիտային կը փոխէ՞ր այդ
աննշան բրդէ՞ հագուստը թագաւորական ծիրանիներուն
հետ : Ութը ծակ ունէր կուռտիկը , ութը փառքի նշաններ
էին հայրենիքի անձնուրաց զինուորին համար :

Արևը թեքւած էր դէպի արևմուտք . լեռներու հսկայ սուերները զիկղակ կ'երկարէին . ժամանակն էր ճամբայ ելլելու . վերջին անդամ մըն ալ աչքերնիս դարձուցինք այդ հերոսական կուի վայրին վրայ , կարծես Սերոբի ներկայութիւնը կ'զգայինք մեր քով . անոր որոտացող ձայնն էր որ կը հնչէր մեր ականջին .

«Առա՞ջ , կեանքը թանկ է . ազատութիւնը ամէնաթանկագինը . Փիտային չի մեռնիր , եթէ նոյն իսկ իյնայ անշունչ . կ'ապրի , կ'ապրի ան , քանի հայրենի խիղախ լեռները գլուխնին տնկած դէպի վեր կը մնան , վկայ անոր փառաւոր կուներուն : Առա՞ջ , թող մեր ոսկորներով դրւին աղատութեան հիմքերը , առա՞ջ , աղատութեան զինւորներ , »


ԱՐԻՒՈՏ ՃԱՄԲԱՅ



ՍԵՐՈԲ—ԱՂԲԻԿ
Սպաննւած Հոկտ. 28, 1899



ԱՐԻՒՆՈՏ ՃԱՄԲԱՆ



Օրերով թափառած էին
Գիշերները իրար սեղմւած՝ սառ գետնին վրայ, մութ
անձաւներու մէջ անցընելով՝ ցեղեկները շարունա-
կած էին խօլական առաջացումը ամայի դաշտին մէջ, որ
ոչ ծայր ունէր, ոչ ալ վերջ
Կիներու և մատղաշ աղջիկներու, պառաւներու ու
մանուկներու այդ բազմութիւնը, հալածական Ոճիրէն — որ
արիւնթաթախ քղանցքը սօտթած՝ կը հետապնդէր անոնց
— կանգ չէր առած վայրկեան մը հանդչելու : Ետ չէին
նայած իրենց արիւնոտ հետքը տեսնելու, որուն ծայրը հօ-
րիզօնի կապոյտին մէջ կը հալէր, ու սարսափահար Գալիք
Օրերու Աղբաէն, ձգած պատկենական կին օճախը, ձգած հայ-
րենի հողն ու ջուրը, ճամբայ ելած էին՝ մանուկները ու-
սերնին շալկած, փախչելու, հեռանալու դարեր Օճախէն,
ուր մահը իր արբանեակներով արիւն ու աւեր կը սփոէր :

Ո՞ւր կը դիմէր այդ բազմութիւնը. ոչ ոք չէր դիտեր :
Ճամբայ ելած էին երեսնին դէպի արևելք, հեռու հե-
ռու փախչելու, հոն, ուր կեանքը պիտի ժպտէր իրենց, ուր
բրդում մը հաց պիտի գտնէին՝ առանց սիրելիներու արիւ-
նով շաղւած ըլլալու, ուր կարող պիտի ըլլային իրենց մեծ
կորուստը ողբաշ, իրենց սրտի հատորներու յիշատակը ու-
տաւ . ազա՛տ

Ու երկա՛ր թափառումին մէջ, շատեր անկարող հետե-
ւելու բազմութեան՝ ուժասպառ ինկած էին ճամբուն եր-
կանքը : Հոս՝ մայր մը նւաղած՝ դեռ պինդ մը դրկած էր
փոքրիկը կուրծքին, հոն ուրիշ մը հողեվարքի մէջ կը տա-
փոքրիկը

պլտկէր, ասդին՝ սառած դիմկ մը, անդին՝ անօգնական երեխայ մը կը ձչար, ու բազմութիւնը կը շարունակէր իր ճամբան, առանց աջ ու ձախ խոտարելու, միշտ առաջ, առաջ՝ դէպի Աւետեաց Երկիրը....

Ու Ոճիրը կը հետեւէր անոնց՝ իր դիւային գործը լմացնե-
լով ինկածներուն հետ։ Եւ ինքը միայն բազմութիւն մըն էր։
Հսկայ կմախքացած Մաշը՝ արիւնոտ մանդպաղը ճօճելով,
աշ ու ձախ կ'առաջնորդէր անոր, ու անոր կը հետեւէին
Ոճիրին բոլոր եղայրները — Կանանչ փաթթոցով իսլամ-
չունք, արիւն կտրած աչքերով Թալանը, կիրքով վառւած
Բանաբարունք, զղթաներով զինւած Զնդանը, ակռաները կրծ-
տացնող Սովոր, ու անոնց մեծ ու պղտիկ հետեւորդները, ու
բոլորէն ետք կաղնիկաղ կը հետեւէր մեծ ազգերու Անդար-
բերունինք . . .

Հալածւածներու բազմութիւնը երկար թափառած էր, առանց ապահով վայր մը հասնելու, ուր Ոճիրին ձեռքը չհասնէր: Ճամբուն վրայ ամէն դուռ զարկած էին. ոչ ոք չէր պատասխանած: Մեծ, շատ մեծ բազմութիւն մը ճամբայ ելած էր, ու հիմա իրենց խիտ շարքերը օրէ օր կը նըւազէին. տեղ չունէին գիշերելու, ու շատ անգամներ աւերակներու մէջ՝ բուերու հետ լուսցուցեր էին: Անօթի էին ու տաւարներու պէս խոտ կ'ուտէին: Ծարաւ էին ու նեխած լճակներէն պապակնին կը յագեցնէին: Կիսամեռ էին ու յոյսը հոգի տւաւ անոնց շատերը կորան, բայց ապրելու տենչը պողպատէ ջիղեր տւաւ անոնց շարունակելու: Օգնող ձեռք մը չերկնցաւ, բայց հաւատքը առաջնորդեց անոնց՝ արհաւերքի ճամբուն մէջ:

Պառաւ կին մը անոնց գլուխին անցած էր հիմա։ Իրի-
կուն մը բլուրի մը ծայրը հասան, պառաւը հոն կանդ ա-
ռաւ։ Երկինքը կապոյտ հագած էր, ու հեռու լեռներու
գագաթները քերելով՝ արել մայր կը մտնէր։ Բազմու-
թիւնը հաւաքւեցաւ պառաւին շուրջը, որ աչքերը կապոյ-
տին խորը մխրճած՝ արձանացած էր։ Յնցոտիներ հագած
էր ան։ մերկ ոտքերը՝ քարերու զարնւած՝ կ'արիւնէին, ու
բզիկ բզիկ զգեստին պատռւածքներուն մէջէն, ցուրտէն
դողդղացող կապտացած մարմինը կ'երևէր։ Զախ ձեռքով
գրկած էր մանուկ մը, որ թաթիկներով պառաւին թարշա-
մած վզին պլլւած, գլուխը անոր կուրծքին վրայ՝ կը քնա-

նար : Պառաւին ճերմակ մազերը վար թափւած , հազիւ
երեան կը հանէին դողդողացող շուրթները , որոնք մեքե-
նօրէն կը շարժէին : Բազմութիւնը անոր շուրջը ծունկի
իջաւ աղօթքի :

Պառաւը սկսաւ բարձրածայն աղօթով : Կուրծքերնին ծեծելով կը չեծկլտային, փոքրիկ երեխաները մայրերուն քով, անոնց պէս ծունկի իջած, աչքերնին վեր, արցունքի խոշոր խոշոր կաթիւներով լճացած, «Հայրմեր» կը մըմնջէին, իսկ պառաւը հետզհետէ ձայնը բարձրացնելով կը շարունակէր իր աղերսը :

— «Անհուն ողորմութիւնովդ գթա սսվլ, ոչ եմեզի Ոճիրէն, փրկէ քու անունիդ համար հալածական եղած ժողովուրդը . . . Յոյց տուր քու արդար դատաստանը, ու քու հայրական ձեռքովդ վերջ մը տուր մեր տառապանքներուն։ Մեր թշւառութիւնը անսահմանէ, Տէ՛ր, ու մեր ցաւերը աննկարագրելի . . . մեր մանուկները ճամբաններու երկանքը ու ծննդաբեր մայրերը հոգեւարքի մէջ բաներու երկանքը անունդ կանչելով՝ մեր թոքերը մաշւեցան, ձգեցինք . . . անունդ կանչելով՝ մեր թոքերը մաշւեցան, քու ողորմած ձեռքդ փնտռելով՝ մեր աչքերուն լոյսը խարեցաւ . . . Տէ՛ր, մեր կոյսերը հրապարակներու վրայ լլկւեցան ու մեր մանուկները մեր առջև քարերու զարնեցան . . . Տէ՛ր, ա՛լ գթա՛։ Մեր սրտերէն կաթած արիւնը գետեր կազմեցին ու մեր արցունքը աշխարհ ողողեց . . . Միածին որդիդ մեզի համար խաչը հանեցիր, իսկ մենք մեր անհամար զաւկներուն արիւնով քեզի պատարագ մատուցինք։ Մեզի կեանք տւին, ու մենք մահը ընտրեցինք . . . Տէ՛ր, մեր պապերը դարեր քու սուրբ անունդ փառաւորեցին, ու քեզի համար անհամար տաճարներ կանգնեցին, իսկ թշնամին աղբով լեցուց քու տունդ, ու սրբութիւնը ոտքի կոխան ըրաւ . . . քու տաճարներուդ մենք տառա առառ տուինք, իսկ մենք կտոր մը չոր հաց չունինք մեր զաւակներուն տալրւ ու ծակ մը չունինք որ մեր գլուխը կարենեցնել։ Քու սուրբ տանդ մէջ մենք մոմ վանանք հանգչեցնել։ Քու սուրբ տանդ մէջ մենք մոմ վանանք հանգինք ու խունկ ծխեցինք, ու թշնամին մեր երիտասարդուեցինք ու խունկ ծխեցինք, ու թշնամին մեր երիտասարդուեցներուն արեք մարեց ու մեր տուները բոցերու մատնեց . . . Տէ՛ր, օգնէ՛, Տէ՛ր, փրկէ՛ մեզի . . . իսրայէլի ժողովրդին Տէ՛ր, օգնէ՛, Տէ՛ր, փրկէ՛ մեզի . . .

քու հրեշտակդ խրկեցիր լուսեղէն սիւնով առաջնորդելու, բայց մեր սիրելիներուն արիւնը մեր աչքերը բռնեց, ու մենք խաւարին մէջ խարխափելով ընթացանք քու Մեծ անունդ կանչելով.... ո՛հ, Տէ՛ր, գթա՛ մեր վրայ.... օգնէ մեզի.... զի դուն բարի ես.... ողորմած ես.... մարդա-սէր ես....»



Տիրեց խորին լռութիւնը. արևը կամաց կամաց սահեցաւ շեռներու ետև. խաւարը սկսաւ թանձրանալ. բազմութիւնը հոս հոն սառ գետնի վրայ երկնցաւ սոսուալով. զառամած երկիրը սև հագաւ, աստղերը սկսան պլազմալ, ու պառաւը դեռ միեւնոյն դիրքին մէջ, յուսահատ, բռունցքը սպառնագին դէպի երկինք բարձրացուցած, կը մրմիջէր.... «Աստւած.... ա՛խ Աստւած, ո՞ւր ես....»



Միւս օրը արևծագին նորէն ճամբայ ելան: Պառաւը գլխիկոր կ'առաջնորդէր բազմութեան: Տխուր էր ան, կիսախուփ աչքերուն մէջ՝ պատկերացուցած էր հոգիին բոլոր խոռվքը: Սովորականին պէս աղօթել փորձած էր, բայց «Հայր մեր»ը սառած էր շրթունքներուն վրայ: Մինչև այդ օրը հաւատքը առաջնորդած էր անոր, ու յանկարծ զգացեր էր անոր անէանալը. երկինքը գերագոյն յոյսը եղած էր, ու կապոյտի ետին պատրանքը դտած էր.... վեր չէր նայէր պառաւը, ալ բան մը չունէր անկէ սպասելիք:

Երկար շարունակեցին իրենց գնացքը ամայի ճամբուն մէջէն, որ ուղիղ գծի մը պէս ձգւած էր: Բազմութեան ետքի շարքին մէջ կին մը կար, որ ուժասպառ քաշկուտելով կը հետեւէր խումբին. աջ ձեռքով ցուպի մը յենած, ճախով երեխայի մը ձեռքէն բռնած կը քալէր:

Երեխան պատռտած ցնցոտիներ ունէր վրան, ու այդ քուրքի կտորները հաղիւ մինչև անոր ծունկերը կը հասնէին՝ բաց թողնելով սրունքները, որոնք կապուտցեր, ու թեերը, որոնք սառ կտրած էին: Փոքրիկը ալ անկարող քալելու, մօրը քղանցքէն կախւած էր. կիսամեռ մայրը այդ նոր բեռէն աւելի ընկճւած՝ ձայն չէր հանէր, միայն

ետ դարձած՝ տղուն վրայ սկեռած էր յուսահատ աչքերը, որոնց մէջ մայրական հոգին կը չողար:

— «Մայրիկ՝» ըստ տղան.

— «Ի՞նչ է զաւակս», հազիւ լսելի ձայնով մը պատասխանեց խեղճ մայրը:

— «Ո՛հ, մայրիկ, յոգնեցայ, քիչ մը հանգինք:»

— «Քալէ, զաւակս, քալէ....»

— «Անօթի եմ, մայրիկ, բրդուճ մը հաց:»

կինը յուսահատօրէն աչքերը վեր վերցուց, դէպի երկինք, որ ապահովաբար ամօթէն շառագունեցաւ. մախակինք, մէջ քիչ մը բանձար կար առջի օրւընէ քաղւած. աղին մէջ քիչ մը բանձար կար առջի օրւընէ քաղւած. առաւ ու զաւկին երկնցուց որ յափշտակելով մօրը ձեռքէն ագահօրէն սկսաւ ծամել.... յանկարծ բոլորը միասին դուրս տալով, պոռաց.

— «Լեղի է աս, մայրիկ, հաց կ'ուզեմ, հաց....»

Մայրը չպատասխանեց, երեխան զարմացած աչքերը վերցուց դէպի մայրիկը, որ հաց չէր տւած իրեն — մինչ վերցուց դէպի մայրիկը, որ հաց չէր տաքցը՝ անօթի էր ինքը. բարի մայրիկը իր ծոցին մէջ չէր տաքցած նէր զինքը, մինչ կը դողար ինքը. մայրիկը միշտ ժպատած էր իրեն, իսկ հիմա անոր երեսին գոյնը դեփ գեղին կը տակած՝ անուշիկ մայրիկը փոխւած էր.... տղան վախցաւ: բարի՝, անուշիկ մայրիկը փոխւած էր.... տղան վախցաւ: բարի՝, անուշիկ մայրիկը փոխւած էր.... մայրը չէր խօսական տեղ անմոռունչ շարունակեցին. մայրը չէր խօսական տեղ անմոռունչ շարունակեցին. մայրը չէր սեր: շրթունքները ջղածգօրէն ամուր մը իրար փակած էին. մօրը շրթունքները ջղածգօրէն ամուր կը նայէր, չէր համարձակած իր փոքրիկը զարմացած անոր կը նայէր, չէր համարձակած իր պահանջը կրկնել, սակայն պարապ ստամոքսը զինք կը պահանջը կրկնել, սակայն պարապ ստամոքսը զինք կը չարչըկէր, վերջապէս սիրտ ըրաւ մեղմ, շատ մեղմ ձայնով մը ըսելու:

— «Ո՛խ, մայրիկս, անուշիկ մայրիկս, կտոր մը հաց:»

Մայրը և ոչ իսկ լսեց անոր, աչքերը հօրիզոնի կապոյտին մէջ միրճած՝ կը քալէր ան, անտարբեր շուրջը անցած: մայդարձածին: Փոքրիկին աչքերը արցունքով լեցւեցան. մայդարձածին: Փոքրիկին ձայնը. փոքրիկ գանկին ըստ ոչ իսկ լսած էր մանուկին ձայնը. փոքրիկ գանկին մէջ փոթորիկ մը բարձրացաւ, յուսահատ մանուկը ուժով մէջ փոթորիկ մը բարձրացաւ ու ամբողջ մարմնովը փուեցաւ մը ցնցեց մօրը քղանցքը ու ամբողջ մարմնովը փուեցաւ գետին, պօռալով.

— «*ξω'g* *տուր*, *հաց* *հաց* »

Մայրը կարծես երադէ մը յանկարծ սթափիեցաւ . վայր-
կեան մը անմռունչ մնաց կեցած տեղը . մախաղը պրպտեց ,
և ոչ իսկ կանաչ մնացած էր . . . վար ծռեցաւ , ու կամաց
մը փսփսաց տղուն ականջին .

— «Սուրբ, Ոճիրը կռւգայ. . .»

Հեղապատառ մանուկը ցատքեց վեր ելաւ գետնէն, ու սարսափահար գլուխը ծածկեց մօրը քղանցքին մէջ :

Կինը ծծկեր մանուկ մը ունէր շալակը, որը չորերով
պատած և չւանով մը ամրցուցած էր կռնակին: Երեխան
ամբողջ առտուն լացեր էր. վերջապէս մայրը ուրիշ մը
օգնութեամբ վար առաւ ան. երեխան թաթիկներով գրկե-
լով մօրը կախ ստինքը, անյագօրէն սկսաւ ծճել.... հա-
զիւ քանի մը վայրկեան սակայն: Դժգոհ շարժումով բաց
թողուց ստինքը, ու սկսաւ ալ աւելի բարձրաձայն ճչալ:
Խեղճ կինը օրերով սնունդ չէր առած, ու ստինքները չոր-
ցեր էին: Այլևս կաթ չկար երեխային համար....

կոնց մօտ եղող բարի պառաւ մը, մանուկը նորէն մօր կոնակը կապեց. բաւական ժամանակ ալքաւ ատ. ետ մնացեր էին. պառաւը արագ քայլերով հեռացաւ, հասաւ խըմբին. մայրը ծծէրը շալակը, ու միւս փոքրիկին ձեռքէն բռնած, ոկսաւ կրցածին չափ արագ քաշկոտւիլ՝ հասնելու համար խմբին: Երեխան շորերու մէջէն կիսով մը դուրս ինկած, պղտիկ թաթիկիները մօրը մազերուն անցուցած՝ անդադար կուլար, սակայն ձայնը երթալով կը նւազէր, ու վերջապէս կտրեցաւ: Գլուխը ինկած մօրը ուսին, թաթիկները կախւեցան մօրը կուրծքին վրայ: Մայրը կը խորէէր մխիթարւած՝ «Զաւակս կը քնանայ»....

Ամբողջ ժամ մը անցեր էր : Մայրը խմբին հասած էր ,
ծանր բեռան տակ ընկճւած , կորաքամակ կը հետեւէր . երե-
խան դեռ միևնոյն դիրքին մէջ մնացած էր . մայրը կուրծ-
քին վրայ կախւած ձեռքը փաղաքշանքով մը բերնին տանել
ուզեց , համբուրելու համար ան : Ամբողջ մարմնով սարսը-
ռաց խեղճ կինը . զաւկին թաթիկները քար կտրած էին :
Թշւառ կինը կանգ առաւ ճամբուն մէջտեղը . հապճեպով
քակեց մէջքին վրայ ամրացած չւանը . երեխան դիրքը սա-
հեցաւ , աշքերը արտասովոր մեծութեամբ բացւած՝ կարծես
իրեն կը նայէին կշտամբանքով մը : Լեզուն դուրս ինկած

էր, մարմինը սպռած։ Փոքրիկը սովամահ եղած էր……
Զարհուրած մայրը ձայն չհանեց։ արցունքները չողովեցին դէմքը։ երկար տառապանքը խղած էր ձայնը, չորսուցած արցունքը։ Յոդնած սրունքները գոլդողուն տեղի տւին։ աշխարհաք մթնցաւ աշքին։ Սառած դիակը կուրծքին սղմած՝ փռւեցաւ գետին։ Բազմութիւնը անցեր գնացեր էր, առանց նշարելու անոնք։ Երջակայքը ամայի էր։ Հեռուէն կը լսէին սովալլուկ գայլերու որոնցը……

Ամայի ճամբուն մէջտեղը դիակ մը լուր պահած անոնց վեր դիակ մը գրկած, ու փոքրիկ երեխայ մը լացող ըստ . . .

իրիկուն մը երկար ու տաժանելի թափառումէ ետք,
յուսահատ բազմութիւնը գիւղ մը հասաւ։ Գիշերը տարա-
ժամ էր, ու չէնքերը թանձր սուերներու հետ խառնած
այլանդակ ձեւ մը սոտցեր էին։ Առանց երկար բարակ տա-
տամելու, պառաւը մօտեցաւ մօտակայ տան մը.

Թա՞խ... թա՞խ... թա՞խ... ամսուր մը գոցւած էին. պատճենավա-
ւածներու տակ հին դուռը տխուր ճռինչով մը պատճենավա-
նեց միայն, ու խրճիթի խաղաղ մենութեան մէջ հետզհետէ
մարեցան արձադանքները հարւածներուն... թա՞խ...
թա՞խ... թա՞խ...

Տանը դուռը ու փեղկերը ամուր մը գոցւած էր առախ-
ռաւը վսիտ ձեռքերով իջուր փորձեց դուռը տեղէն խախ-
տել, հաստատուն էր ան, ու խոշոր կղպանքով մը կղպւած:
Յուսախար պառաւը հեռացաւ այդ տեղէն ու կանգ առաւ-
իր հետեւորդներով, քիչ մը վարը, ուրիշ դռան մը առջեւ,
ու այս անդամ բոլոր ուժը հաւաքած սկսաւ դուռը ծեծել:
Սրտատրով սպասուեցին հոն, դարձեալ նոյն լոռութիւնը, դարձ-
եալ միեւնոյն խուլ արձագանքները պատասխանեցին. ոչ ոք
չկար ներսը, տունը ամայի էր, ու ամբողջ գիւղը կարծես
խոշոր մեսելատուն մըն էր, հոս հոն դուրս ցցւած տապա-
նաքարերով....

Յոյսը, որ պահ մը արժարութեան տեղուած կ'անհետանար տակաւ . . . բազմութիւնը ստամուոր խռուեցաւ պառաւին շուրջը . իր բոլոր յոյսերէն կաղոպտած՝ միայն ան էր մնացեր իրեն։ Ամէնուն աչքը ա-

Նոր յառած էին, ան էր իրենց առաջնորդը տառապանքի ճամբուն վրայ:

Գլխիկոր, թե երը յուսահատօրէն վար ձգած, պառաւը
երկա՞ր անմունջ մնաց հոն, սև մտածումներով պաշարւած.
ոչ ոք չէր համարձակած այդ մեռելային խոր լռութիւնը
վրդովելու, և ի՞նչ հարկ կար: Ամէնքը կ'զգային մեծ հի-
ասթափումը: Երկար ճամբուն մէջ այդ գիւղը անապատի
մէջ ովասիսն էր. տօթէն ու պապակէն կիսամեռ՝ հոն վա-
զած էին, սակայն աղբիւրը աւազներու տակ կորսւած էր,
ու արմաւենիները չորցած էին: Գիւղին տները սև կոյտե-
րու նման իրարու վրայ դիզւած՝ իրենց լքւած վիճակին
մէջ աւերակներու երկոյթ ունէին: Ո՞վ գիտէ, թերեւս դեռ
քիչ առաջ այդ գիւղին մէջ կեանքը եռ կուգար, ու ար-
ցունքին հետ խնդութիւնը կեանքը հաւասարօրէն կը բաժ-
նէին հոն: Բայց ի՞նչ էր մնացեր անցեալէն. ոչինչ, գրե-
թէ ոչինչ.... խումբ մը խարիւած խրճիթներ — խօսուն
վկանները տառապող ժողովրդի մը....

Հապա ի՞նչ եղած էր ժողովուրդը . ո՞վ գիտէ, թերեւ
ան ալ ուրիշ բազմութեան մը խառնւած՝ քալած էր ա-
րիւնի ձամբէն :

Բազմութիւնը գիւղին պատիկ հրապարակին վրայ երկար մասց, մինչև որ պառաւը իր մտածումներէն սթափած, բազմութեան առջև ինկած սկսած էր քալել ամայի փողոցի մէջն։ Տներու երկար շարքը հազիւթէ լմնցած էր, երբ ամբողջ բազմութիւնը կանգ առաւ, ապշած, առանց հաւատալ կարենալու իր առջև պարզւած տեսարանին։ Գիւղին ծայրը, տուներու շրջակայքն քիչ մը հեռու, կը բարձրանար հսկայ շէնք մը, որու պատուհաններէն դուրս կը խուժէր խաւարին մէջ լոյսի առատ խուրձեր։ Շէնքին ճակատը մեծ դուռ մը ամբողջովին բաց գլւած էր, որուն առջև փայլուն զգեստներ հագած մարդիկ կ'երթեեկէին։ Բազմութիւնը քանի մը վայրկեան հրճւանքն արբշիո, աչքերը մեծ մեծ բացած դիտեց դիւթական այդ շէնքը, որ կարծես մողական գաւաղանի մը չնորհիւ յանկարծ ցցւեր էր խաւարին մէջ, ու յանկարծ բազմութիւնը խուժեց դէպի շէնքին մեծ դուռը, խնդութեան աղաղակներ բարձրացնելով։

Դուան առջև հսկող պահպանները լանիառձակեցին եկած

այդ անսպասելի իրարանցումէն, լեզապատառ ներս խուժեցին, ետևնուն մեծ դուռը գոցելով։ Բազմութիւնը վրայ հասաւ ճիշդ այն պահուն, երբ դուռապանները հասար նիդերը կ'ամրացնէին ներսէն։ Գոցւած դռան առջև հաւաքւելով՝ բազմութիւնը սկսաւ բռունցքներով ծեծել չչնքին երկաթէ հաստաբեստ դուռը, ասպնջականութիւն աղերսելով։ Դուռը գոց մնաց, բայց վերի յարկին պատուհանները մեծադզորդ բացւեցան ու անհամար գլուխներ — ամէն կարգի, մեծ ու պղտիկ — լոյսի մէջ ողողւած՝ վար կախւեցան պատուհաններէն։

— «Ո՞վ էք դուք և ի՞նչ կ'ուզէք, — Լսուցաւ լիրաց
ձայն մը վերէն — ու ի՞նչ համարձակութեամբ ձեր պօռ-
չըսուքներով կը խանգարէք մեր անդորրութիւնը։ Շուտ,
խօսեցէք, ի՞նչ կ'ուզէք և ո՞վ էք դուք։»

Քանի մը ժամ տեսեց ծանր լոռութիւնը, բազմութեամ
ամէնէն արիասիրտներն իսկ ետ ընկրկած էին այդ չոր ու
արհամարհական հարցումէն։ Ոչ ոք չհամարձակեցաւ պա-
տասխանել։ պառաւը բազմութիւնը ճեղքելով առաջ ան-
գաւ։

— «Բարի մարդիկ, մտիկ ըրէք ինծի. հայ քրիստոնեաներ, ականջ դրէք խօսքերուս — սկսաւ խօսիլ պառաւը: Հեռու տեղէ թափառական ժողովուրդիս ձով-ցաւերուն առջև Լայն բացէք ձեր ապարանքին պէրճութիւնը, ու կիւ սամեռ սովածներուս ձեր առատութենէն մաս մը տւէք: Ոճիրէն հալածւածներս մեր Սրիւնի ճամբռւն մէջ մինակ մնացինք, ու մեր բարեկամները մեզի ուրացան, ու մեր աղ-գականները մեզի կռնակ դարձուցին, ու տեղ մը չգտանք, ուր կրնայինք հանգչչւ: Զեւք մը չերկնցաւ մեզի մեր նեղ օրին.... Թշնամին իր ատելութեամբ մեր գերեզման-ները խոր փորեց, ու ամբողջ աշխարհ լուռ ականատես ե-ները նար գործեց, ու ամբողջ աշխարհ լուռ ականատես ե-ղաւ մեր նահատակումին: Թշնամուն սուրը մեր սիրալ զեղքեց, ու մեր հեռաւոր եղբայրները չհասան այդ կար-ձեղքեց, ու մեր հեռաւոր եղբայրները անօթութենէ սո-միր ձեռքը բռնելու.... Մեր զաւակները անօթութենէ սո-վամահ ինկան մեր ճամբռւն երկանքը. ու մեր ունեղրները իրենց սեղանին փշրանքներն իսկ զլացան: Մեր ատանքի իրենց սեղանին փշրանքներն արիւնը լեռները ներ-օրերուն երբ որ մեր զաւակներուն արիւնը լեռները ներ-կեց, ոչ ոք չիշեց մեզի, ո՛չ մեր քոյրերը, ո՛չ մեր եղ-քեց, ոչ ոք չիշեց մեզի.... և ո՛չ իսկ.... Աստւած, որ բայրները, ո՛չ ոք, ո՛չ ոք....

գլուխը առած կապոյտին խորը փախաւ, մեր դառնացած
արտերէն դուրս թափւած արիւնին առջև :

«Հսեցէք մեզի, բարի հայեր, ու ձեր ողորմութիւնը մի
զլանաք թափառականներու ճղակտոր այս մնացորդին : Ան-
կարող ալ շարունակելու տաժանքի մեծ ճամբան, ձեր դը-
ռան առջև ինկած, յուսալից աչքերնիս ձեր ողորմութեան
դուռը ուղղած, հայ եղբայրներ, ձեր դթութեանը կը դի-
մենք.... բացէք ձեր ապարանքին դուռը ձեր մայրերուն,
ձեր քոյրերուն ու մատղաշ աղջիկներուն առջև....»

Պատուհաններէն դուրս կախւած գլուխները ներս քաշ-
ևցան . բազմութիւնը անհամբեր կ'սպասէր պատասխանի
մը : Այդ պահուն հալածականներու փոքրիկները պատու-
հանի մը առջև հաւաքւած՝ լալաղին սկսան երգել .

Հայ որբիկ ենք, անտոն, անտէր

Պատառ' մ հացի եղած կարօ.

Մեր հին օնախ բարխանդ, աւեր,

Հայ աղբրտիք ձեզի սեր:

Կարմիր արխին ներկեց լեռ ձոր,

Սուզ է մած խեղին Հայաստան,

Հայ որբիկներ՝ սովակոնոր՝

Դողդող դիմեն դէպ գերեզման:

Կտոր մը հաց, բրդոն մը հաց

Զեզ կ'աղերսնեն, հայ ախբրտիք,

Չըլլայ թագ է՝ լոկ սեւ չոր հաց,

Բրդո՛ն մը հաց, նա՛ն ախպրտիք:

Մեր հայրեր՝ սրախողիսող,

Մեր մայրեր են վիրատոր.

Մեր վիճակը՝ սիր պատուող,

Մեր ցաւերը՝ բիւր բիւրատոր:

Օսար ազգեր մեզի կ'որսան,

“Եղիք, կ'ըսեն մեզ, ազգուրաց”.

Չուզենք անոնց մենք փառ լավ ան

Ճա՛ն ախպրտիք, բրդոն մը հաց:

Կտոր մը հաց, նա՛ն ախպրտիք,

Մօս է վերջը մեր սեր բախտին.

Զեզի դուրպան, ուսով հասիք,

Քար սիրս մը ըլլավ հայ որբիկին.. .

Վերէն պատուհան մը բացւեցաւ . նախ ձերմակ սաւան
մը երկցաւ, ապա երկու թևեր, ապա գլուխ մը : Սաւանը
սեղանի մը սիրոցն էր, պատուհանին մէջ երկցող ստւերը
փափուկ սրտի տէր անձ մը . պարապութեան մէջ սաւանը
վեր վար շարժւեցաւ, պզտիկները իրար հրելով, հրմշտկելով
գետնէն սկսան ժողվել, մսի կտորներ, հացի մնացորդներ,
գետնէն սկսան ժողվել, մսի կտորներու հետ սիկարէթի ծայրեր, չիշերու խը-
պտուղի կեղեներու հետ սիկարէթի ծայրեր, չիշերու խը-

ցաններ, մսերէ խնամով սրբւած ոսկորներ....

Ո՛չ, աղնիւ, մեծանուն բարերարը որբերուն....

Շէնքին գլխաւոր պատուհանները որոնք պահ մը թա-
փուր մնացեր էին, նորէն լցցւեցան մեծ ու պզտիկ գլուխ-
ներով : Վարը, բազմութիւնը շունչը բռնած, ականջները
սրած անձկանքով կ'սպասէր, դատավճռին սպասող յանցա-
ւորի մը պէս :

— «Մտիկ ըրէք, — լսեցաւ վերէն, միենոյն խիստ ճայ-
նը — մտիկ ըրէք ով թափառականներ, որ ձեր անդորր
կեանքը ձգած, յիմարաբար արիւնի ճամբէն սկսաք քալել:
Ուրիշներէ դրդւած՝ դուք ձեր տէրերուն դէմ ոտքի ելաք
յոխորտալով, բայց ձեր վշտի ու նեղութեան աղաղակը
աշխարհ բռնեց : Էսէք, արիւնը առատօրէն հոսեցաւ ձեր
բարձունքներէն, ձեր սիրելիներու ոսկորները ճամբուն եր-
կանքը անթաղ մնացին, ու ձեր կոյսերուն առջև պղծեցին, ու
հրապարակներուն վրայ, ձեր աչքերուն առջև պղծեցին, ու
դուք կաշկանդւած՝ կատաղօրէն արիւն կուտ տւիք, բայց
վայրկեան մը խորհեցաք, ըսէք, թէ ո՞վ է մեղաւորը....
Զեր նախահայրերը դարերով հայրենի օճախին շուրջը հան-
գիստ ու ապահով ապերեցան հայրագորով իշխողի հովանու-
տակ : Ու օր մը տրտունջ մը, գանդատ մը շլսւեցաւ ա-
տակ : Իսկ դուք, հոգիով ապատամբներդ, խաղաղ
նոնցմէ : Իսկ դուք, հոգիով ապատամբներդ, կուրացած — որով
կեանքէն դժողոհ, անցեալի փառքերէն կուրացած — որով
ձեր մտքերը թունաւորեցին — ու ապագայի երազներով
գեր մտքերը թունաւորեցին — ու ապագայի երազներով
իմկե . խենթեցած, չսկողին հայրական ձեռքերը փոխանակ լիզե-
լու՝ խածխրտեցիք, ու մեր ժողովրդին դարերէ իվեր վաս-

տկած «հաւատարիմ ժողովուրդ» տիտղոսը ոտքի կոխան ըրիք.... Ըսէ'ք, ո՞վ է մեղաւորը, որ ձեր ապերախտութիւնը չարաշար պատժւեցաւ, ձեր յանդգնութեանը սրերով պատախանւեցաւ, ու դուք ցան ու ցիր՝ աշխարհիս չորս կողմերը նետւեցաք, հանդիպողին ոտքի կոխան ըլլալու:

«Ձեր ականջները պինդ մը գոցեցիք մեր խրատներուն, երբ ուշ չէր, ու երբ կարելի էր չարունակել ձեր հանդիստ կեանքը: Դուք մտիկ չըրիք մեզի, դուք արհամարհեցիք մեզի, ու հիմա երբ ալ ուշ է, մեր դուռը ինկած՝ օգնութիւն կ'աղերսէք.... Հեռացէ'ք, դուք խստապարանոց ժողովուրդ էք, անարժան կարեկցութեան, դուք չգիտցաք վայելել ձեզի շույլւած բարիքները, ու հիմա երբ կորւ կայ ձեր ու Հսկիցին միջև, եկաք մեր դուռը, մեր ալ հանդիստը խռովելու: Հեռացէ'ք, դուք անծանօթներ էք, դուք օտարականներ էք մեզի, մենք չենք ճանչնար ձեզի....»

Բազմութիւնը պատուհանին տակ հաւաքւած սարսափով մտիկ ըրած էր, սահմոկած, ձայն ձուն չէր հանած այդ անսպասելի մերժումին առջև: Ալ ի՞նչ ունէին ըսելիք, իրենց հարազատներն էին, որոնք դուռը պինդ մը գոցած, հեռու կը վանտէին սովածները, մահամերձները: Ոճիրէն հալածւած, թափառական՝ իրենց մայրերը, քոյրերը, աղջիկները.... Երկար թափառումին մէջ հեռաւոր եղբայրներ գտնալու յուսատու գաղափարը իրենց հաւատք ներշնցած էր, հոգի տւած էր չարունակելու Սրիւնի ծամբան, հակառակ անոր բոլոր չարչարանքներուն, բոլոր նեղութիւններուն.... ու հիմա իրենց գերագոյն ու վերջին յյան ալ կը ջախջախւէր հոտ, սառն անտարբերութեան առջև:

Տիրող լոռութիւնը խզեց պառաւը, որ քանի մը վայրկեան խոր մտածելին ետք ձայնը բարձրացուց.

¶

«Մտիկ ըրէք, ո՞վ մեր ցաւերը հեռուէն դիտող եղբայրներ, ու ձեր հապճեալ դատաստանին բոլոր ծանրութիւնը մի՛ թափէք անմեղ մանուկներու ու անօդնական կիներու վրայ: Թշնամին մեր հայրենական վառ օճախը մեր կարիճներու արիւնով մարեց, ու մեր աղատ բարձունքները գերեզմաններու վերածեց: Մեր հայրերը դառնութեան բաժակը քամեցին մինչև վերջին կաթիւը, գլուխ խո-

նարհեցնելով Հսկիչի անողոք քմահաճոյքին առջև: անոնց վայնասունը մինչև երկինք հասաւ, ու անոնց քաշած տառապանքներէն ողջ աշխարհ սարսուեցաւ: Ու դուք, միայն դուք, կեանքի վայելով մեղկացած, շլսեցիք անոնց օդութեան կոչը՝ որ աւելի ուժով կը սուլէր, քան աշնան փոթորիկը, քան ամպերու որոտը, — ու անօդնական ձգեցիք մեր եղբայրները, երբ չարաշուք աղէտին օրը հասաւ: Ու անոնք իրենց եղբայրներէն լքւած, միս մինակ Ոճիրին դէմ, անհաւասար կուին մէջ ընկճւեցան, անհամար թշնամիներէ պաշարւած: Կուելով ինկան մեր քաջերը, մեր Օճախը իրենց արիւնով ներկելով: Խարոյկներու վրայ մաղմաղ այրեցան. հարիւրներով զնդաններու մութ խորշերու մէջ շղթայակապ կորան, անհետացան, կախաղաններու վրայ մինչև վերջին շունչերնին տւին.... Բայց մինչև մահ անոնք անխախտ հաւատքով երգեցին.

Մենի եղբայրներ ունինք հեռու տեղերում,
Որոնի մեր վրայ լրիկ արցունի են քափում.
Չեն խնայեր թեւ ու թիկունի կը հասնին,
Նուով կուգան կը միանան Սուրբ Գործին....

«Աղէտի սև օրէն ետք, մենք, մնացորդներս Օճախին, ճամբայ եւանք մեր հեռաւոր եղբայրները գտնալու, ու անոնց հովանու տակ մեր կեանքին մնացորդը սգալով անցընելու, ու հիմա, ո՞վ եղբայրներս, ձեր գթութիւնը հայցող մնացորդներս հին Օճախին՝ ներս առէք մեզի ձեր ապարան. մնացորդներու մասնուկներուն. կեանք տւէք քէն, հաց տւէք սովեալ մանուկներուն. կեանք տւապանեհիւծեալ մայրերուն, ջուր տւէք պապակէ տառապողներուն, ու պաշտպանեցէք մեզի Ոճիրէն որ կը հետապնդէ մեզի....»

Բազմութիւնը պառաւի վերջին խօսքերէն ետք՝ ծունկի իջաւ սառ գետնին վրայ, ձեռքնընին դէպի պատուհանները «Գթութիւն.... գթութիւն....» աղերսելով....

— «Ո՛չ, մեր զգայուն սրտերը ձեր անպատմելի աղէտի լսելով կտոր կտոր եղան, տառապեալ մայրեր ու քոյները լսելով կտոր կտոր եղան, տառապեալ մայրեր, — լսւեցաւ վերէն նոր ձայն մը որ մեղմօրէն կը խօրեր, — լսւեցաւ վերէն նոր ձայն մը որ մեղմօրէն կը խօրեր, — ու ձեր տառապանքը մեր կաւշին վրայ զգալու պէս սէր, — ու ձեր տառապանքը մեր կաւշին վայրագութիւնը թերթերու գիտենք: Թշնամու մոլեգին վայրագութիւնը դերթերու մէջ կարդացինք, ու մեր սրտերը ջուր կտրեցան ողբալէն

.... մենք ձեզի համար Երկնաւորին աղօթեցինք, որ ներէ
ձեզի՝ ձեր մեղքերը, ու այցի ելլէ ձեզի ձեր տառապանքի
օրերուն մէջ.... ու սգահանդէսներ կազմակերպեցինք ձեր
կտրիձներու յիշաաակը յարգելու, ու ամբիոններու վրայէն
կրակ ու բոց ճառեր խօսեցանք թշնամուն դէմ, ու հեռաւոր
երկրի մը մէջ քրիստոնեայ օտար եղայրներու հետ երկա՛ր
գիշեր ու ցորեկ մտմտացինք ձեր ապագային վրայ: Ու
աւետի՛ն ձեզի, մեծ աւետիս, ո՛վ հալածւածներ, զի թըշ-
ւառութիւնը վերջ պիտի գտնայ, ու ձեր տառապանքները
պիտի դադրին.... Դարձէ՛ք, ե՛տ դարձէք դէպի ձեր աւե-
րակները, հանգչեցէք աւերակներու մոխիրներուն վրայ,
մինչև որ եզներու հօտը ճամբայ հանենք Քանանու երկրէն
.... Ետ գացէք ձեր տուները, աղօթեցէք Երկնաւորին իր
անսպառ ողորմութեանը համար, Սուրբ Հոգիով սնանեցէք
մինչև գան հասնին եզները.... Ամէկ'ն....»

Պառաւին հետ ապահովաբար բազմութիւնն ալ բան մը չհասկցաւ . խեղճերը իզուր կ'աշխատէին ուկէ կապակցութիւն գտնել՝ սովի, ծարաւի, հալածանքի ու . . . եզներու միջև : Հաղիւ թէ երկրորդ խօսողը վերջացուցած էր, երբ երրորդ մը սկսաւ խօսիլ, որուն առնական ձայնը բարձր կը հնչէր պարապութեան մէջ . . .

— «Վերադարձէ՞ք, վերադարձէ՞ք ձեր տուները, ո՞վ
անձնասէրներ, որ անընդունակ էք ամէնափոքր զօհողու-
թեան, վերադարձէք ձեր տուները՝ ու թող ըլլայ որ թռ-
նամին ձեղ նեղէ։ Ընդհանուր շահերու սիրուն, համբերե-
ցէ՞ք…… Թէ որ ձեր կոյսերը բռնաբարեն՝ գլուխնիդ մէկ-
դի դարձուցէք որ չտեսնէք…… ու թէ որ ձեր գոյքերը
թալլեն՝ ձայն ձուն մի հանէք, ու թէ որ ձեզի շարչըկեն,
մի դիմադրէք, ու մասնակի կոիւներով մեր մե՛ծ նպատա-
կը մի խանգարէք, ու թէ որ ձեզի ջարդեն՝ շատը նորեն
տեղը կը մնայ։ Ու գլուխ երկնցնելով սուրին, ամէնէն
մեծ պարտականութիւնը կատարած կ'ըլլաք Հայրենիքին……
Պարագ տեղը չըսւեցաւ թէ համբերութիւնը…… կեանք
է։ շրջահայեաց եղիք ու պատրաստեցէք մինչև որ հասնի
որոշեալ ժամը, երբ ձեր 35—40 հազար հեռաւոր եղբայր-
ներուն ահեղագոյ ռազմական աղաղակին արձագանք պի-
տի տան Հայրենիքի ընդարձակ մեռելաստանները…… Գա-
ցէ՞ք, կտոր մը հացը ձեր անօթութիւնը պահ։ մը միայն
պիտի յագեցնէ, ու գաւաթ մը ջուրը քանի մը ժամու հա-

մար է . բայց այդ գալիք օրը յաւիտենական է . ո՞չ վերջ ունի, ո՞չ վախճան . . .

Յուսահատութենէն իւելացնոր պառաւը բարձրածայ-
պոռաց, դողդողացող ձեռքը սպառնագին շարժելով վերին-
ներուն .

— «Անսկիրա մարդիկ, մտիկ ըրէք, անգութ սալրէն, ականջ դրէք խօսքերուս։ Զեր քարէ սրտերը շարժելու համար մեր դժբախտութիւնը բաւական չեղաւ, ու ձեր պինդ փակւած դուռը ըրացւեցաւ հալածւածներու առջև։ Մենք՝ ձեր մայրերն ու քոյրերը՝ պատառ մը հաց աղերսեցինք, դուք ձեր սեղաններուն վշըրունքները թափեցիք մեզինք, դուք մեր երեսին թքեցիք ձեր զի. Չուր խնդրեցինք, ու դուք մեր երեսին թքեցիք ձեր անտարբերութիւնը. . . Հանդստարան մը խնդրեցինք, ու խսւար ու ամայի ճամբան ցուցուցիք մեզի. պաշտպանութիւն խնդրեցինք, ու դուք մեզի մինակ ձգեցիք Ոճիրին առջև։ Եւ դուք մեր զաւակներն էք, մեր կուրծքերուն վրայ սնած, ու մեր կաթո՛վը մեծածած։ Մտիկ ըրէք, աշխարհիս մէջ չկայ պատիժ մը, դատապարտութիւն մը աւելի սոսկալի քան մօր մը անէծքը, ու հիմա, որ ալ մը աւելի սոսկալի քան մօր մը անէծքը, ու հիմա, որ մասնապատակ պիտի դեգերինք խաւարին մէջ, մինչև որ մասնապատակ գտնայ, երկու խօսք ունիմ ձեզի, բաժնւելէ հը գայ մեզի գտնայ, երկու խօսք ունիմ ձեզի. . . » առաջ — Մեր առած կանը հարած ըլլայ յնկե. . . »

Դուրս կախւած գլուխները ներս քաշւուց
ուաչ գոյւեցան պատուհանները. ճրագները մարեցան, իսա-
ւարը ա՛ւ աւելի թանձրացաւ հսկայ չէնքին չորս բոլորը . . .
. . . և եղան չեցացաւ:

Բաղմութիւնը գլխիկոր շահաւ

Շաբաթներէ իվեր թափառած էլն, իրենց թիւը շատ
պակսած՝ երթալով կը նւազէր, ոսկոր ու կաշի մնացած՝ ուր-
ւականներու նման կը թափառէին. իրենց միակ տեսքը սար-
սափ կ'ազդէր. . . .

իրիկուն մը շէնքի մը քովչա զ պատուհան շունէր այդ
տերով էր, ցած, բայց ընդարձակ պատուհան շունէր այդ
շէնքը, երկաթէ գոնէ մը զատ, որ գոյ էր: Ոչ ոք ուշա-
գրութիւն չէր դարձուցած անոր վրայ: Բայց հազիւթէ

շէնքի ճակատը հասան, երբ հրամայական ձայն մը սարսա-
փահար կեցուց անոնք :

— «Ո՞վ էք, որ գիշերւայ այս պահուն ձեր տները թո-
ղած, կը թափառիք ամայի ճամբաներու վրայ: Ո՞ւրկէ
կուգաք և ո՞ւր կ'երթաք:»

— «Հալածւածներ ենք, — պատասխանեց պառաւը —
անտէր, անտիրական. Ոճիրէն հալածական, մահւան ճիրան-
ներէն հազիւ ճողոպրւած մահւան կը դիմենք: Դո՞ւք ովէք:»

— «Մե՞նք, մենք պաշտպաններն ենք հալածւածնե-
րուն: Մտէք մեր յարկին տակ, ու Ոճիրը կանգ պիտի առ-
նէ մեր սեմին վրայ....

Եւ ակնթարթի մը մէջ շէնքին երկաթէ դուռը ճռնչա-
լով բացւեցաւ, հսկայ տղամարդ մը երկցաւ տանը առջև, որ
ճրագ մը ձեռքը, ուրիշ շատ մը հետեւորդներով առաջ եկաւ.

— «Մտէք մեր պաշտպանութեանը տակ, ո՞վ քոյրեր
ու եղբայրներ, մեր կեանքով պիտի պաշտպանենք ձեր հան-
դիսոը: Մեր բնակարանը անշուք ու մեր հացը չոր է, բայց
մեր սրտերը տաք ու անարատ են, մտէք ու հանգչեցէք:»

Ու մօտենալով պառաւին, որուն շուրջը հաւաքւած էր
բազմութիւնը, հարցուց.

— «Մա՛յր, ի՞նչ է անունդ:»

— «Իմ անունս, — պատասխանեց դողդողացող պառա-
ւը, — իմ անունս ՍԱՎՈՒՆ է, իսկ քո՞ւկդ:»

— «Որդի՛ ԱՆԴՐԱՆԻԿԸ:»

Պառաւը հեկեկալով երիտասարդին վիզը փարեցաւ....
փոքրիկ երեխայ մը փախուն մօրը ետեւ՝ քղանցքներուն
մէջ պահւըտած՝ երկիւղով կը դիտէր նորեկ մարդիկը:
Մայրը երեխան փայփայելով ըստ:

— «Մի վախնար, զաւակս, եղբայրդ է ան:»

— «Եղբա՞յրս», հարցուց զարմացած երեխան:

— «Այո՛, Մեծ եղբայրդ, ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ....



աշուշ - 1 օպերա
1 - թիվը
~~Հայոց~~
1 - զին
x1 չկառ
~~Ուսուցչ - Յ Տիգրանի~~
x1 - ծանրութ
x1 - սիրութ
x1 - սիրութ
Հայոց: { շաբաթական - 3 x2 մասնակիութ
համա - պատուք x1 թիվը մասնակիութ
x1 - ծանրութ
ՀՅ - ՅՅ - առ 1 - ծանրութ
x2 - պատութ
x1 - անօպերա
x1 ժամանակ



“ՀԱՅՐԵՆԻՔ”Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՊԱՇՏՈՒՄ

1. — ԱՆԴՐՈՆԻԿԱԿ, Վէպ, յունական Յեղափոխութեան կետնքէն, Ս. Թ. Քոչհոսի, Թարգ. Ի. Ա. Երան, 1905. — գին §1,25, արտասահման 5 ֆրանք:
2. — ԱՐԺԱԼՈՅՑ, տրամա, Օսմ. Հայաստանի կետնքէն, Վարդգէսի, 1905. — գին 25 սէնթ, արտասահման 1 ֆրանք:
3. — ՄՈՍՈՒՆ ԶՈՒ ԱՐԺԱԼՈՅՑՆԵՐԸ, Օնիկի. — 1905. գին 10 սէնթ, արտասահման 50 սանթիմ:
4. — ՅԵՎԱՓՈԽԱԿԱՆ ՊԱՐՈՒԱՆԵՐԸ, Միք—Հազօրի. — 1905. գին 5 սէնթ, արտասահման 25 սանթիմ:

— * * * —


ՀԱՅՐԵՆԻՔ

* Եաբարարեցր Ազգային

ԱՐՑԱԼՈՅՑՆԵՐԸ ՍԱՐԱՆԱԿՆ ՏԱՐԱՆԱԿՆ և ՍԱՐԱՆԱԿ
ԴԻՔՐԱԳՐԱՆ ՏԱՐԱՆԱԿՆ ԵՐԱՐԱՐՈՒՅ

ԷՌ ԲԱԺԱՆՈՐԴԱԴԲՈՒԹԻՒՆԸ ԿԲՆԱՅ ՍԻՍԻ, ՈԵԽԵ ԹԻԽԵ 
Տարեկանը (52 թի), §1,50, արտասահման 10 մրանի:
Վեց ամիս (26 թի), §0,75, արտասահման 6 մրանի:

“Հայրենիք”ի տպարանը կը կատարէ տպագրական ամէն ականկ գործեր՝
անդիմքն և նայերէն: Ալնդունի Անեթի տպագրանըներ: Բերել կուտայ
թիրրիա, Արվիս և արտասահման երատարակւած գրքեր: Վճարումները



43956